Ն՝ 1431

1882 ՄԱՅԻՍ 23—24 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԷՍԻ

ՊԷՏԻՆՃԻ ՈՒՆԷ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՄԵՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻՍԻՊԻՏԷ ԻԼՄԻՏԷ ՎԷ ՄԻԼԻՏԷ

ՎԷ ՍԱՌԻՊԷՑԻ ՀԱՄԻ ԵՎ ՄԻ ԳԱԶԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ՖԻՑԱԹԼԱՐԸ

Մէճիտիյէ 20 դուրուշտան

ՍԹԱՄՊՈԼ ԻԶԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 180 դրշ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւչ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԷԹ ԻԶԻՒՆ

Բօսթա իլէ իրսալ օլունաճագլար էշիւն

Պիր սէնէլիք . . . . . 220 դրշ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

30 Բարա

ԻԼԱՆԱԹ ՖԻՑԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթիրը իշիւն

1 վէ 2 վէ Ճիւնէի սահիֆէյէ 5 դրշ
Գիւնէիւ սահիֆէյէ . . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանդա, Շիրքէթ վէ ուժուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 վէ Ճիւնէիւ սահիֆէյէրէ . 6 դրշ.
Գիւնէիւ սահիֆէյէ . . . . 4 »
Զիյատէ միւտտէթ իշիւն իլանաթա պիր բարարլըգ օլուր։
Մէկատտը նաֆիայա տաիր պէնտէր մէհանէն գապուլ օլունաճագ վէ տէրսն աշրմայան էվրագ իատէ օգլանմայաճագ։

30 Բարա

Իտարէխանէսի վէ մաթպասսը, Սթամպօլոս Պապը Ալի ճատտէսինտէ Էսկի Պապը Զապթիյէ սօգաղը քէօշէսինտէ նումէրօ 18 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆֆէյի մէվատտ էֆագզընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաղը կիպի, քեաֆֆէյի մէքեաթիպին տախի անընն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա էտեր։

ԱՍԻԹԱՆԷ 24 ՄԱՅԻՍ

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Պաշ վէքիլ բաշա հազրէթլէրի տիւն սապահ Մապէյնտէ պուլունարագ էօլլէնտէն սօնրա Պապը Ալիյէ կէլէպիլմիշ, վէ ագշամ իւզերի խարիճյէ նազըրը բաշա հազրէթլէրի իլէ պէրապէր էյնէ Մապէյնէ ազիմէթ իլէմիշ տիր։

—

Էվվէլքի կիւն մէճիսը վիւքէլա՝ սուրէթը ֆէվգէլատտէ օլարագ Պապը Ալիյէ թիմա իթիմա իթմիշ, վէ էնտար միւզաքերէտտէ գուրէնտար Շեհրիարտէն Մահմուտ պէյ՝ Պապը Ալիյէ Պաշ վէքիլ բաշա հազրէթլէրինէ իրատաթը Շահանէյի թէպլիղ էյլէմիշ տիր։

Եվվէմ մէզքուրտտէ սէֆիրլէրին գապուլի կիւնիւ օլմասընը հալատ, պիշիրմէկ տուէլը մուազզամա սիֆէրաա՝ Պապը Ալիյէ պիլ ազիմէթ խարիճյէ նազըրը բաշա հազրէթլէրի իլէ պիր մէնզիլի միհմանտարլըգ մուտարիլէ կէօրիշմիշլէր տիր։

—

Ցիւնքի կիւն պիճիւմէ Օսմանը զըրհը գօմանտանլարը Պահրիյէ նէզարէթինտէ թօպանմըշլար տըր։

—

Իշլէթդէն նամ թէրսանէ վարօրընն կէլէն կիւն Ագտէնիզ միւթէվէճիրհէն հարբէթ իթմիյինի եազմըշ իտի։

Մէզքուր վարօր՝ Տէրվիշ բաշա հազրէթլէրի իլէ Մահէմէտի էֆմ էրկ ճէզա տարիէսի բէհսի Լէպպա էֆէնտի հազրէթլէրինի վէ Մապէյն իքինճի քեաթիպի Գասարի էֆէնտիյի վէ իքի էրքեանը հարպ զապիթանընը համիլ իմիշ։

Տէրվիշ բաշա հազրէթլէրինէ էօհտէսինտէ պուլունան Արնավուտլուգ ֆէվգէլատտէ գօմանտանընը մէմուրիյէթի՝ իշլու մէմուրիյէթը ճէտիտէսինտէն ավաթինէ գատար Տէրսաատէթ մէրքէզ գօմանտանը Արիֆ բաշա հազրէթլէրինէ թէվճիհ պույրուլմուշ։ վէ միշարիէյէ Արիֆ բաշա էվվէլքի կէճէ Մապէյնէ չաղրըլարագ հուզուրը Շահանէյէ տուխուլ էյլէմիշ տիր։

Տէրվիշ բաշա հազրէթլէրի վարօրա րաքիպ օլմազտան էվվէլ Մապէյնէ ազիմէթլէ, պազը էվվիրը Շահանէյի տախ էյլէմիշ տիր։

—

Ցույունը ումումիյէ մէճլիսը իտարէսինտէ ինկիլիզ տայինէր վէքիլի պուլունան Մ. Էտկար Վինտրթ վիլայաթճա Ռուսըմը Սիհթ մուամէլաթքընն նէ եօլտա ճէրէեան իթմէքտէ օլտուղունու թէտգիգ զըմնընտա կէչէն ճումա կիւնիւ Պրուսայա ազիմէթ իթմիշ տիր։

—

Ճումա ագշամը Իզմիրտէն կէլէն Գամպէզնամ Ֆրանսըզ վարօրը իլէ Տէրսաատէթ 4—5 զապիթ տահա կէլմիշ տիր։

—

Պէյօղլու զապթա միւտիրի Պահրի բաշա հազրէթլէրի իլէ Ֆըրանսըզ գէնօլաթսը թէրճէմանլարընտան Մ. Ֆէրթէ արասընտա վուգու պուլան վագաամ միթէքսիւֆէի մալիմէտէն տօլայը Պապը Ալի իլէ Ֆրանսա սէֆարէթի միյանընտա նօթալար թաաթի օլունտուղու էշիտիլմիշ տիր։

—

Լօնտրատան կէլմէքտէ օլան վէ Ուէսթգօթ նամգաբտանընն թահրը գօմանտասընտա պուլունան Բն նամ վարօր Շերայա 2500 ֆըշը պարութ չէգարմըշ տըր։ Լիման բէիսի Տիլվէր բաշա հազրէթլէրի սէֆինէի մէզքուրէնին վիւրուտինի էվվէլտէն խապէր ալմըշ օլմազլա, մէզքուր վարօրն պօղազտան միւրուրինէ միւսաատէ օլունմամասը իշլուն էմր վէրիլմիշ օլմազլա մէզքուր վարօր Ալիսթէֆանոս աշրգարընտա կէլիր կէլմէզ թէվգիֆ օլունմուշ, վէ պիր գաչ սաաթ սօնրա Եանի ճումա կիւնիւ երքէնէճ պու վարօրը մուալեէնէ իշլուն Ժօրժիատէս էֆէնտի իլէ լիմանտա միւսթախտէմ պահրիյէ մէմուրիյինինէն պիր զապիթ կէօնտէրիլմիշ տիր։ Թէքմիլ պարութքն Շերայա չէգարըլմըշը ոնլարընը մանրամասը վէ գաբտանընն պու պապատ թէէմինաթ կէօնթերմէսի իւզերինէ, մէզքուր վարօրուն Գարատէնիզ Պողազընտան միւրուրինէ միւսաատէ օլունմուշ տըր։

—

Ալէմանիատան ճէպպ պուլրուլան 4 նէֆէր զապթան՝ էվվէլքի կիւն Պապը Ալիյէ պիլ ազիմէ Պաշ վէքիլ բաշա հազրէթլէրի իլէ միւլագատ իլլէտիքլէրի կիպի, օրատան Հարպիյէ նէզարէթինէ ազիմէթլէ, նազըր Ղազի Օսման բաշա հազրէթլէրի իլէ տախի կէօրիշմիշլէր տիր։

Մէսմանիատան կէօրէ, Հարպիյէ նէզարէթինտէ էրքեանը հարպ տարիէսի պէչինճի չիպէսինէ մախսուս օլան օտա թախիյէ օլունարագ, մուամիլէյհիմ Ալէման զապթանընա թախսիս գէլընմըշտըր։

ՏԱԽԻԼԻՅԻ

Զէթինէ սէֆարէթը Սէնիյէսի սըր քեաթիպի Նորատունկեան Գաբրիել էֆէնտի մէզգունիյէթլէ պու տէֆա Տէրսաատէթ միվասէլէթ իթմիշ տիր։

—Կէչէն ճումա էրթէսի ագշամը իթալեա սէֆարէթինէ վիրուտա իտէն պիր թէլէկրաֆ՝ ժէնէրալ կարիպալտինին վէֆաթրը թաստիգ իթմիշտէ, վէ իթալեա մէճլիսը մէպուսանընն՝ տիւնքի կիւնի վուգու պուլաճագ օլան Նիզ մ նամէ չէհր այինինի յունիսին 18 ինէ գատար թէէխիրէ գարար վէրտիկինի իլավէ էյլէմէքտէ տիր։

Մէճլիսը մէպուսանըն պու գարարընը թէպլիղ իթմէք իւզրէ, պիճիմէ էյլաթ վարիէրինէ թէլէկրաֆլար քէշիտէ օլունմուշ տըր։

Էհալի թարաֆընան պիր չօգ մէպուսան հէյթէրինի համիլ օլարագ, Զիվիթա-Վէքիա, Լիվօրնօ վէ ճէնովատան կարիպալտինին մուգիմ օլտուղը Գաբրերա ատասընա վարօրլար հարէքէթ իթմիշ տիր։

Իթալիա ումումէն էյաս ու մաթէմ իշլինտէ տիր։ Գաբրերա ճէզիրէսինին տախիլ պուլունտուղը նահիյէնին մէրքէզը հիւքիւմէթի պուլունան Մատտալենա ճէզիրէսինտէն ալընան խուսուսի թէլէգրաֆլարա կէօրէ, ժէնէրալ կարիպալտինին սօն սաաթլարը հիւլուլ իթտիկի խապէր ալընմասը իւզերինէ, նահիյէի մէզքուրէ մէմուրինի ժէնէրալը միշարէյէհին հալէթը նէզի էսնասընտա նէզտինտէ պուլունմագ իւզրէ գաբրերայա ազիմէթ իթմիշլէր տիր։

—Եունան թէպասասընտան Նօմիգօ վէ Գօրօնաքի նամընտա իքի քիշի՝ Նէսլըզ կազէթասը մէսէլէսի իշլուն Պէյօղլու իսթինթագ տարիէսինէ ճէպպ օլունարագ շահիտ մագամընտա իսթիճվապ օլունմուշ, վէ պատէհու մէզքուր կազէթանընն մուհարրիրլերի Մ. Վուլթիրաս վէ Մ. Գարիաս թարաֆընտան շահիտ տէյի իսթիմա օլունան մէրգում իքի էշասընն մէզքուր վագաատա զիմէտխալ օլտուգլարը հազգընտա վուգու պուլան իտտաա իւզերինէ, մէրգուման երինէ ճէպպ օլունմուշլար իսէ տէ, Եունան թէպասասընտան պուլունտուգլարը ճիհէթլէ պուխուսուս մահքէմէնին վէզայիֆէ տախիլինտէ օլմատըղընը պէեան իթմիշլէր, վէ թէրճէման իւէ պէրապէր չէգըպ կիթմիշլէր տիր։

—Սարրաֆ թահթապրուեան Դիոգինէս էֆէնտինին՝ պիր հէվալէ մատտէսինտէն տօլայը, կէչէն սալը ագշամը երինէ սարրաֆ Գաբրիել Գրիգորեան էֆէնտիի եազասընտան թութուպ, Գալաթատա խավեար խանընտաքի օտասընն իշէրիսինէ կէօթիւրերէք էլինտէն զոր իւէ ոն լիրալըգ պիր սենետ ալըգընը ֆոր եազըեոր։

Գեր. Խորէն վէ Գեր. Մատթէոս Սրբազանլար իւէ Գեր. Տ. Մկըրեան Հայր կիւճ հալ իւէ պիր արա սէ տէ, Դիոգինէս էֆէնտինին պէօյլէ պիր մուամէլէտէ պուլունմասը ապա մէմուլ օլմատըղընտան, Ֆոբրն պու հալատիսինտէ չիւպհէսիգ պիր սէհվ պուլունաբղընը զանն իտերիզ։

—Թօբխանէ աչբգալարընտա մաղրուգ պուլունան Բէյօղլու վարօրընը չբգարմագ իշլուն Յովհաննէս Գօլօշեան նամ քիմսէ Թարաֆընտան պիր գաչ թէճրիպէ իտիլտիրի կիպի, տիւնքի կիւն տիկէր պիր էր՝ էնի թարաֆընտան տախ տէնիպէ պիր ֆբրը էնտիրիւերէք պաշգաճա պիր թէճրիպէ իտիլմիշ վէ նէթիճէսինտէն պիր խապէր ալընմամըշ տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Էվվէլճէ իլան իտիլտիկի վէճհէլէ, Միլլէթ մէճլիսի ումումիսինտէ վերիլէն գարար մուճիպնճէ տիւնքի բաղար կիւնիւ 28 գատար երեսփոխան էֆէնտիլէր խասքէօյտէ Ս. Ստեփաննոս քիլիսէսինին թաղխորհրդարանընտա թէճէմմիւ իտտերէք, օրատան Բաթրիգ Ամեն. Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրինին խանէսինէ պիլ ազիմէ, մէճլիսը մէզքուրէ մուվագգաթէն նախագահութիւն իթմիշ օլան Լուսինեան Գեր. Տ. Խորէն Սրբազան օրատա մուէսսիր պիր նութգ իյլատ իտուպ, բէնճէնպիհ կիւնքի նիւսխէսիգտէ միւնտերիճ ԲաՀՆԻՒ տէ գրաաթ իթմտիգտէն սօնրա Բաթրիգը միշարէյէ հազրէթլէրինէ թագտիմ իթմիշ տիր։

Բաթրիգ Ամեն. Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրի՝ պունա ճէվապէն, երեսփոխան էֆէնտիլէրին իխթիյարը զահմէթ իտէրէք թախսքէօյէ գատար կիթմէլերինէ էսէֆ իթմիշ, վէ քէնտի գարարը գաթխինի, եանի 1881 նոյ. 13ա իսթիֆա վերմիշ օլտուղընը վէ իշպու գարարընտա իսրար իտճէկինի պէեան էյլէմիշ տիր։

Պունուն իւզերինէ հազրը պուլունան երեսփոխան էֆէնտիլէրին քեաֆֆէսի՝ իսթիֆա մէզքիւրընն միլլէթ թարաֆընտան ասլա գապուլ օլունմայաճաղընը պէյան իթտիգլերինտէ, Բաթրիգը միշարէյէհ հազրէթլէրի պու թէքլիֆին ըստտինտէ գաթիէն իսրար իտճէկինի հուզզարէ պիլտիրմիշ տիր։

Պիր գաչ եիւզ քիշիտէն իպարէթ օլարագ Բաթրիգը միշարէյէհ հազրէթլէրինին խանէ գարուսը էօնիւնտէ պիրիքմիշ օլան էհալի՝ հէեթը մէպուսէ (պատգամաւոր) սըֆաթը լա իշլերինտէն Գուլագսըզտան Մարգար, Զագըբեան Ցարութիւն էֆէնտիլէրէ սայըր պիր գաչ քիշիի իշէրիլէ կէօնտէրիպ, Ամեն. Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրինի բաթրիգլիք քիւրսիսինտէ կէօրմէք արզուլարընը զէվաթը մումանէյհիմ մարիֆէթիլէ պէեան իթմիշլէր տիր։

Միւշարէյէհ Սրբազան հազրէթլէրի՝ էհալինին իպրազ իթտիյի հիւսնիւ թէվճճիհհէն տօլայը պէեանը մէմնունիյէթ իթմէքլէ պէրապէր, բաթրիգլիք մէմուրիյէթինտէ տէվամ իտէմէեճէկինի պիտիրմէսի իւզերինէ, մէզքուր հէեթը մէպուսէ՝ տէֆթաթ իսրար իթմիշ, վէ հէր նէտտէ օլսա միլլէթին քէնտիսինտէն վազ կէչէմեեճէկինի վէ իսթէտիկի կիպի միլլէթի իտարէ իտուպ, միւնասէպ կէօրտիկի ատէմէրի գուլլանմասընը վէ միլլէթտէն հէր նէ թալեպ իթսէ վերիլէճէկինի վէ միլլէթին պու արզուտան ասլա վազ կէչմեեճէկինի պէեան էյլէմիշ տիր։ Հալպու քի Բաթրիգը միշարէյէհ հազրէթլէրի թէէսսիւֆը ազիմ ըզհարըյլա, սայօնտան չբգըպ պիր օտայա չէքիլմիշ տիր։

Գեր. Խորէն վէ Գեր. Մատթէոս Սրբազանլար իւէ Գեր. Տ. Մկըրեան Հայր կիւճ հալ իւէ պիր արա հէեթը մէպուսէյի տիշարը չբգարարգտան սօնրա, երեսփոխան էֆէնտիլէր պիր ազ միւզաքերէք իտերէք, երինէ Բաթրիգը միշարիէյէհին նէզտինէ ազիմէթլէ, Բաթրիգլիք իւնվանընը սագլարարագ իսթէտիկի պիր զաթը քէնտիսինէ վէքիլ վէ եա խորհրդակ ինթիխապ իթմէսինի մուսիրրանէ թէքլիֆ իթմիյէր իսէ տէ, Բաթրիգ Ներսէս Սրբազան հազրէթլէրի գարարընտան զէրրէ գատար շաշմամըշ տըր։ Պունուն իւզերինէ երեսփոխան էֆէնտիլէր՝ իշպու իսրարընտան նէչէթ իտէճէք նէթայիճը վախիմէ վէ մազարաթ վէ մէլուսիթը ումումիյէր իխթար իթտիքլերինտէ, պունուն տա Բաթրիգը միշարէյէհ հազրէթլէրի իւզերինէ հիշ պիր թէէսիրի օլմամըշ տըր։

Երեսփոխանլար՝ հիշ օլմազտա Միլլէթ մէճլիսի ումումիսինին կէճհէճէք իթթիմանընտա հազրը պուլունմասընը թէքլիֆ ու բէճա իթմիշլէր տիր։

Պու սարա էհալիտէն երինէ պիր գաչ զաթ իշէրի կիրիպ, բէք չօգ բէճատէն սօնրա, պիր քեազտ գրաաթլա, քէնտիլերի եարընը Բաթրիգ Ներսէս Սրբազան հազրէթլէրինի թանրարգլարընը, վէ երեսփոխանութիւն տաղրտրարագ Բաթրիգը միշարէյէհ հազրէթլերինին իսթէտիկի ատտամրը ճէլպ իթմէսինի վէ էհալինին եէնիտէն մէճլիսի ումումի ազասը ինթիխապ էյլէմէսինի թէքլիֆ ուպէյան իթմիշլէր, վէ պատէհու երեսփոխան էֆէնտիլէրէ խիթապէն «էկէր Ներսէս Սրբազանը Բաթրիգլիք քիւրսիսինէ կէօթիւրմէ զանէզ, սիպի չունտան յուրայա պրագմայրզ» տէմիյլեր տիր։

Ամեն. Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլերի հիտտէթլէնէրէք պէօյլէ սէօյլէմէկէ հագլարը օլմատըղընը էհալիեէ պիլպէյան, հէմման չէօյլէճէ իտարէի լիսան էյլէմիշ տիր։

«Միլլէթին իչինտէ պանա գարշը հիշ պիր քիմսէ եօք տրը։ Ե երեսփոխանութիւնտան, վարչութիւնտան վէ ճիւմլէտէն մէմնուն վէ միլթեշէքքիւրիմ, հալպուքի պէն արթգ բաթրիգլիք իտէմմ վէ իտէմեեճէեմ։ Վէ պունուն պէօյլէ օլտուգունու, պէնիմ վէ ումում միլլէթին զաթը հազրէթը բատիշահկէ օլան ուպուտիրէթ վէ սատագաթընը արզ իթմէքլէ պէրապէր վիւքելալը ֆիրսատ հազրաթընա պէեան վէ իֆտատ իթմիմ տիր։ սիզ Սահմանադրութիւնա, Մէճլիսէ վէ վարչութիւնա իթաաթ իթմէլիսինիզ։»

Պու մէգալէյի միւթեագբպէն Բաթրիգը միշարիէյհ հազրէթլերի՝ գաբունընն էօնիւնտէ երզըլմէզ օլան էհալի քէնտի սէվկիւիւ Բաթրիյինի կէօրմէք արզուսընա տաիր իթտիքլերի նիտալարա մուգավէմէթ իտէմեեէրէք գաբուեա չբգմըշ վէ տուվարը իթմիշ վէ էհալի տախի էլ չբբաբարագ ալգըլամըշ տըր։

Հազրը պուլունան էհալի երինէ ըսրար իթմիշ վէ իզտիհամ կիւճ հալ իւէ տաղըմըշ, վէ երեսփոխան էֆէնտիլէր տախի ազիմ մէյուսիյէթլէ ավտէթ վէ միւֆարեգաթա մէճպուր օլմուշլար տըր։

—

Ցիւնքի կիւն Պէյօղլունտա վագը էրմէնի Գաթօլիք Ս. Երրորդութիւն քիլիսէսինին եէվմը մախսուսը օլտուղընտան, Ավսթրիա սէֆիրի Պարոն տը Գալիս վէ մատամասը, Լոյտ գումբանիասը տիրէքթօրը Մ. Ֆօրնի, վէսայիր միւթեպէրանը միլլէթ հազրը օլարը հալտէ, Գերբէրչ. Կամթոդիկոս վէ Բաթրիգ բիւթպէթլու Ազարեան էֆէնտի հազրէթլերի Գուլտասը Շերիֆի թագտիս իյլէմիշ տիր։

—

Փուչտա օգունտրդրնա կէօրէ, վարչական խորհուրդ՝ Մէարիֆ նէզարէթի թարաֆընտան բուխարալը օլմաեան բուհանի քիթապլարըն կէօմիւրքտէն գապուլ օլունմատըղընը Կլօնային Ատեան տան խապէր ալմըշ օլմազլա, Բուսումաթ Լիմանէթի Սանդէր (գրաքննութիւն) մէմուրընա միւրաճաաթ իթտիկինտէ, բուհանի քիթապարատան մատտա Հայոց Պատմութիւն քիթապարընն տախի սերպէսթճէ նագլինէ միւսաատէ օլունտըղընա տաիր ճէվապալմըշ, վէ պու ճէվապը կրօնային ատեանա թէպլիղ էյլէմիշ տիր։

—

Ճէզայիրը Պահրը Սէֆիտ վիլայէթի ատիյէ միւֆէթթիշի սապըգ 8. կոստանդ բաշանն պիր վագթտան պէրու միպթէա պուլունտուղու խասթալըգտան բէհայագ օլմամաարագ կէչէն հաֆթա բատաս եէզիրէսինտէ վէֆաթ իթտիկինի եազմըշ իտի։

Ճէզիրէի մէզքուրէտէ երմէնի քիլիսէ վէ բաբազը պուլունմատըղընտան, բաշտի միշարիէյհին ճէնազէ այայը իհթիրամաթը լազմէսիյէ Ռում բէհապէյնի թարաֆընտան իճրա օլունմուշ տըր։

—

Էրմէնի Գաթօլիգէրինտէն միթէվէֆֆա Բազազեան Ցարութիւն աղանն տամատը Մ. Ա էքսանտր Զվիէրաքօվքի հագգընա հէր քիմին պիր մայիմաթը վար իսէ, վէ եախսա մումայիյհին էլան պուլունաբղը մահալի հէր քիմ պիրիր իսէ, Լ թէ-ոէ կազէթասընն իտարէխանէսինէ իշար իթմէսինէ տաիր մէզքուր կազէթատտա պիր իլան օգունմուշ տըր։

—

Իլան իտիլտիկի վէճհէլէ Արուեստասիրաց ընկերութիւնն Ընդհ. ժողովը՝ տիւնքի բազար կիւնիւ Տօքթէր Տ. փէշտիմաճեան էֆէնտինին Ստեղծագործութիւնը թահրընտա Գալաթատա կէդրոնական վարժարանտա ագտը իճթիմա իթմիշ տիր։

Ազատէն 40 քիշի գատար հազը օլտուղու հալտէ, սաաթ 7տէ մէճլիս քիւշատ իտիլէրէք, Ատենապետ էֆէնտի պիր նութգ իյրատրլա, մէճլիսին նազարը տիգգաթը Ընկերութիւնը հալ սիկլեթիյամի իւզերինէ տավէթ իթմիշ տիր։ Պատէհու Գործ. ժողով՝ մուխթասար պիր բաբօրթօ գրաաթ իտէրէք, պունտա ընկերութիւնը նագտա բէք զիեատ տար պիր հալտէ պուլունտուղունու պէեան իթմիշ, վէ պու հալին էսպապը իյլահ իտէրէք չարէ վէ թէտպիր թալեպ էյլէմիշ տիր։ Ճիտտի պիր միւզաքերէտէն սօնրա, պէշ ադատան միւրէքքէպ պիր գօմիսիօն թէշքիլ օլունուպ, պու գօմիսիօն՝ ընկերութիւնուն հալը պուհրան իշթիմալընը վէ պունուն էսպապը մուճիպսինի թէտգիգ իւէ 15 կիւնտէն ընդհ. ժողովա պիր բաբօրթօ կէթիրէճէք վէ ընկերութիւնը սէլամէթի իշիւն թէտապիրի մուէսսիրէ թէքլիֆ էյլէեէճէք տիր։

Գօմիսիօն ազալարը աթիտէքի զէվաթ տըր։

Ադոտ Միհրան էֆէնտի
Նորիկեան Մկրտիչ »
Սարաճ Խաչիկ »
Տէօքմէճեան Մելքոն »
Փէյտիմալճեան Տօգթ. »

Իշլու գօմիսիօնուն ինթիխապընտան սօնրա, Գործ. ժողով Ատենապետ՝ Ընդհ. ժողովը կէչէճէք իհթիմանտա ընկերութիւնուն պիճիմէ մուամէլաթի վէ մուհասէպաթընը արզ իթմէեէ հազրը օլտուղունու պէեան իթմիշ տիր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Ադոտ Հալա

Բէթէրսպուրկ, 3 յունիս

Ալէյ ումումի զանն օլունտըղընա կէօրէ, ժէնէրալ Լօրիս Մելիքօֆ՝ պու կիւն ըրյասէթը վիւքէյա մէսնէտինէ ինթիխապ օլունմուշ տըր։

Բարիս, 2 յունիս

Ումումի տէվլէթլէր գօնֆերանս թէքլիֆինի գապուլ իթմիշլէր տիր։

Ռօմա, 2 յունիս

Ժէնէրալ Կարիպալտի վէֆաթ իթմիշ տիր։

Հէյտէթը մէպուսանտա ժէնէրալ Կարիպալտիին վէֆաթը բէիս թարաֆընտան խապէր վերիլմիշ տիր։

Հէյտէթը Այան յունիսին 12 սինէ գատար թաթիլ իլէ 2այ մաթէմ թութմաղա, վէ պէօյլէ պիր պէօյլէ վանթէրվէրին ճէնազէ ալաը հիւքիմէթ մասրաֆբյա իճրա օլունմասընա վէ կարիպալտի նամընա իթալիա միլլէթի թարաֆընտան պիր հէյդէլ բէգզինէ վէ զէվճէսիյէ օղուլլարընա 10000 էր ֆրանգ մաալ թախսիսինէ գարար վերմիշ տիր։

Ադոտ Ռի-Թէ

Վիէնա, 2 յունիս

Պօսնատա գուրսի ասքէրիյէ՝ եօրթուլար միւնասէպէթիյէ թէէխիր իտիլմիշ օլտուղու հալտէ, 3 գօմիսիօն թարաֆընտան եէնէ իճրա օլունմագտա տիր։ Խիլաֆը մէմնու օլարագ հիշ պիր թարաֆտա գարշըշմըշ վուգուա կէլմէմիշ տիր։

Բէթէրսպուրկ, 3 յունիս

Պու սապահքի ժուրնալ պը Սէն Բէթերբուրգսքի՝ քիւչատ իտիլէճէք պիր գօնֆերանսա միւշարէքթէ իլլէմէսիֆրանսա վէ Ինկիլթէրա թարաֆընտան Ռուսիա հիւքիւմէթինէ թէքլիֆ օլունմասը իւզերինէ, Ռուսիանընն միթթահրտ պիր ճէվապ վիրմէք իչին տիկէր տէվլէթլէրէ մուրաճաաթէ միւպտէրէթթ իթտիկինի, վէ պիզգաթ Ռուսիայա կէլինճէ, տէվլէթը միշարիէյհանընն բօլիթիգասը վաղիհ օլուպ, եկէր Տէրսաատէթտէ սիֆէրա թարաֆընտան պիր գօնֆերանս ագաը տիկէր տէվլէթլէր թարաֆընտան գապուլ վէ թասվիպ օլունճագ օլուր իսէ, պէօյլէ պիր գօնֆերանս էվրօբա իթթիֆագընը թագվիյէ իտէճէկի իչիւն Ռուսիա թարաֆընտան տախի պու պապատ հիշ պիր կէօնա մուխալիֆէթ տէրմիյան օլունմայաճաղընը պէյան իտէյօր։

Լօնտրա, 3 յունիս

Նաճէթալար՝ Մ. Նիսանսեան խէ Սըր Զարլս Տիլքին իֆատաթը բէամիյէլերինի թահսին իլէ գօնֆերանսանտա արզու օլունան մագսէտը ասլի ասայիշին իատէսի վէ հալը հազրը (սթաթգուս) մուհաֆազասը օլտուղու իֆատաթը մէզքիւրէտէն անպաշլըղընտան տօլայը պէյանը մէմնունիյէթ իսթյօրլար։

Մէզքիւր կազէթալար՝ պիր Օսմանլը գօմիսէրի էէօնտէրիսմէսի Ինկիլթէրրա թարաֆընտան թէքլիֆ օլունտուղունու պէյան իսթյօրլար։ Ինկիլթէրրա իլէ Ֆրանսա թարաֆընտան վուգուա կէլէն տավէթէ տէվլէթլէր հէնուզ ճէվապ վէրմէմիշլէրինտէն, գօնֆերանսը իճթիմաը գաթիէն մուհագագ օլմատըղը թէսին օլունույօր։

Մ Կլատսթօն՝ Իրլանտալըլարը ըհսմի մէմուրիյէթլէրտէն պիրիսինի գապուլ էյլէմէլերի հագգընա Իրլանտա մէպուսլարը նէզտինտէ սարֆը մէսաի իթմիշ իսէ տէ, Իրլանտալըլար պէօյլէ ըհսմի մէմուրիյէթ գապուլինտէն իսթինքաֆ իթմիշլէր տիր։

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻ

Օսմանլը Պանգասը գամիթէսինին բաբօրթօսընը իսթիմա իթմէք, վէ 1881 սէնէսինին հիսապլարընը ալմագ, վէ իյճապը թագտիրընտէ թէվզի օլունճագ մրգտարը թէմէթթիւյի թային էյլէմէք, վէ ումումի գամիթէ ազալարընտան օլուպ միւտտէթը մէմուրիյէթլերի խիթամ պուլմուշ օլանլարընն եէրինէ տիկէր ազա նասպ ու թային իթմէք իւզրէ, նիզամնամէնին 29ընճը մատտէսինէ թէվֆիգէն, ալաֆ. յունիսին 22ինճի բէնչէնպիկ կիւնի սաաթ 1տէ Լօնտրատա Գէննըն-Սթրիթ նամ մահալտէ թէրմինրս օթէլինտէ Օսմանլը Պանգասը հիսսէտարարընն սէնէվի մէճլիսի ումումիսի վուգու պուլաճագ տըր։

Նիզամնամէնին 17ինճի մատտէսինէ թէվֆիգէն, մէճլիսը ումումի մէզքիւր՝ ագալլի 30 հիսսէէեէ մալիք օլան հիսսէտարանտան իպարէթ պուլունաճագ, վէ հիսսէտարանը մումայիյհիմ՝ մէճլիսը մէզքիւրտէ հազրը պուլունմագ իչիւն, թահվիլաթլարընը մէճլիսը մէզքիւրընն ինիգատարանտան ագալլի 10 կիւն էվվէլ Տէրսաատէթտէ չիրքէթին մէրքեգինէ վէ եախսա աճէնցիալարընա վազ ութէպէմ իտէճէքլէր տիր։

ՄՈՒՀԱՐԷՊԷ

Ա.

Եվրոպա տէվլէթերինտէն պիրի. սինին, մէյտանը մուհարէպէեէ սէվգ իտէճէյի օրտուսունու 200,000 նէֆէրէ իպլաղ ԹԹտիյինտէ, պիւթիւն տիւնեանը պիրիպիրի. նէ կէչիպ, ֆիլվագը արգատան տախի թօր սէսլերի իչիտիմէեէ պաշամշ օլտուղու վագըթլար, տահա տիւնքի չէյ իտի։

Շիմտի նէ՞ աճայիպ չէյ տիր քի, տիւէլի մուազզամտան էն քիւչիւկինին պիէ, սուլճ վագթինտէ 200.000 նէֆէրտէն զիեատէ մուհարէպէյէ հաղըրը պիր օրտուսու պուլունտուգտան պաշգա, օն պէշ կիւն զարֆընտա անը իքի մրալինի տահա հաղը աֆֆերէ վազ իտէճէք հաղըրը վէ գօլայլըը պուլունմագտա, վէ պէօհիւքլերինին իսէ, իքի իւչ հաֆթա պէյնինտէ պիրեր միլեօնտան զիյատէ ասքէր չըգարապիլէճէքլերի աշիքեար կէօրիւնմէքտէ իքէն, էվվէլքինին նըսֆը վէ բուպու գատար տախի սահհի պիր թէպշ կէօրիւնմէեօր։

Համտ օլսուն, մուհարէպէ վէսիլէլերի եօգ տէյիլ տիր։

Իթալիա մուհարէպէսի, Ալէմանիա մուհարէպէլերի, վէՇարգ մուհարէպէսի, հուտուտսուղ վէ Թիւքէնմէգ սէրմայէլեր հուսուլէ կէթիրմիշ տիրլեր։

Իմտի, օն միլեօն ասքէր, պիւթիւն տիւնեայը պէհրհավա իտեճէք գատար սիլահ վէ ճէպկանէեէ աթէշ վէրպիլճէքը օլան պու գատար գրզղը մէսէլէլեր մէյտանտա մէվճուտ պուլունտուղու հալտէ, հալեա մահչեր կիւնիւն թէեխիր իտէն սէպէպ նէ՞ տիր։

Սօն Շարգ մուհարէպէսինտէն սօնրա, օրթալըը վէլվէլէեէ վերէն սէպէպլերին էքսիք օլմատըը մալիւմ տիր։

Մեգքիւր մէսէլէլերտէն հէր պիրիսինին իպթիտայի զուհուրինտէ, պէքլէնիլէն մահչեր կիւնիւնիւն ոտաթը վուրմուշ տուր տէյի ի. նանտրըրլմագ իսթէնտի։

Ֆագաթ պու մէսէլէլերին հէր պիրիսի տախի, պիր աղրզ օթու պիլէ բաթլամագսըզը, պիրեր գույրուգլու եըլարզ կիպի, նէ սուրէթլէ վիւճուտէ կէլտիրը ի. սէ եինէ օ սուրէթլէ մահվ օլուպ կիթտիրը։

Նասըլ քի պիր արա էհլի վէլվէլեէ պիր սէրմայէլի ադիմ օլմագըզգ հալինէ կէլէն մէսէլէյի հաղրէ տախի պու սուրէթլէ հալլ օլուպ կիտէճէք, վէ պունտան սօնրա զուհուրա կէլէճէք սայիր մէսէլէլէր տախի, բէք ի. թիմալտէն օլտուղու իւզրէ, հիչ տէյիլ իսէ պիր միւտաթ տահա պու մէսուս հալէ նայիլ օլաճագ. լար տըր։

Զիւնքի պարութ իլէ օյնամագ. ըզգ հիչ պիր վագթ չիմտիքինին նըսֆը գատար պիլէ թէհլիքէլի օլմամըշ իտի։

Բրուսիանը իյնէլի թիֆֆէնկի վէ Գրիւբ թօրու, տիւնեայը զաֆ. ըթէ կէթիրտիլեր։

Պու զաֆլէթին սէրսէմիյի կէչ. տիքտէն սօնրա, հեր տէվլէթ վէ հեր միլլէթ, իչլերին եէնի հալի. նէ ույմագ էլզեմիյէթինէ ճէվապ վերերէք։ ճէսիմ օրտուլար թէչ. քիլի իչիւն եօյլէ մահիրանէ թերթիպլեր տիչիւնիւլիպ իճրա օ. լունտու, վէ Բրուսիանը իյնէլի թիֆֆէնկինի էսկի չագմագը թիւ. ֆէնքլեր աեարընա էնտիրէճէք եօյլէ եէնի սանաթլար իճատ օ. լունտու, վէ պէլքի քրիբ թօ. բունու տախի տուրտուրաճագ եօյլէ եէնի թօրլար թերթիպ ի. տիլտի քի, պու ուժումի հաղըր. ըզգ հուզուրընտա պիր եէնի Բր. ըուսիա պուլմագ, արթըգ գա. պիլ կէօրիւնմէեօր։

Շիմտի հեր տէվլէթ տախի պի. րեր Բրուսիա տըր, եանի կէլէճէք հեր պիր վուգուաթա գարշը հա. ղըր նաղըր պիր հալտէ տիրլեր։

Շիմտի 1859 վէ 1866 սէնէլերի. նին Ավթրիա տէվլէթի, վէ 1870 սէնէսինին Ֆրանսա տէվլէթի եօգ տուր։

Ավթրիա տէվլէթի, էօթէտէն պէրու մէսարիֆաթը ասքէրիեէ խուսուսունտա պէօյիւք նէքէսիք իտիպ, պիր գաչ տէֆա Ֆրանսա. նը, վէ պիր տէֆա տախի Բրու. սիանը զարպընա գարշը դաֆլէ թէ կէլտի։

Ֆագաթ պու եանլըշ իգօնմի. անը ճէզալարընը չէքտիքտէն սօն. րա, քեամիլէն ագլը պաշընա կէլիպ, շիմտի հեր հանկը տէվլէթէ գարշը օլուր իսէ օլսուն, քէնտիսինի հիչ տէյիլ իսէ միւտաֆաա իտէպիլե. ճէք գատար պիր գուվվէյի հար. պիեէյէ մալիք պուլունմագտա տըր։

Ֆրանսանը հալի տախի մալիւմ Ասրը հաղրը իպթիտասընտան, եանի պիրինճի Նաբօլէոնուն կիւ. նիւնտէն, թա 1870 սէնէսինէ եանի իչիւնճիւ Նաբօլէոնուն սօն կիւնլերինէ կէլէնէ տէկին, Եվրօ. բանը գարա գըթասընտա, աս. քէրիճէ պիրինճիլիք մէվգիսը, Ֆրանսայա մախսուս օլմուշ իտի։

Անճագ իչիւնճիւ Նաբօլէոնուն սալթանաթը սօնլարընտա, պու պիրինճիլիք մէվգիսը իսմէն մէվ. ճուտ օլուպ, ճիսմէն բէք ատի մէրթէպէլերէ էնմիշ օլտուղու, պիզմարգլարտան վէ Մօլթքէլեր. տէն մատտա, քիմի՞ն խաթր ու խէեալընտան կէչէպիլիր իտի։

1866 սէնէսինտէ, Բրուսիանը Աւսթրիաեը զաֆլէթէ կէթիրիպ անը ֆէթհ իլէմէսի, Ֆրանսըզլար. ը բահաթ ույդուլարընը մահվ իթմիշ իտի, վէ քէնտի հուտուտ. լարը պօեունտա ֆաթիհ պիր տէվ. լէթին մէվճուտիյէթի, հիչ պիր սուրէթլէ քէնտի աղամէթ վէ նու. ֆուզ ու թէեսսիրլէրինէ մուվա. ֆըգ կէլէմէեէճէկինտէն, հեր սուրէթլէ, հիւքիմէթի սըգշ. տըրմագտա իտիլեր քի, քէնտի ասքէրիճէ իւսթիւնլիւքլերի ի. չիւն հիչ պիր ֆէտաքեարլըգ է. սիրկէնմէսին, վէ տիւնեա ալէմ իգնա օլսուն քի, եինէ Ֆրանսա օլ էվվէլքի պէօյիւք Ֆրանսա օ. լուպ, Եվրօբանը գարա գըթա. սընտա, ասքէրիճէ իւսթիւնլիք. լերի Բրուսիայա գարշը տախի պագը աբը տէյի։

Իչիւնճիւ Նաբօլէոնուն հիւ. քիմէթի, հեր վէսիլէ իլէ միլլէ. թին եիրէյինի բահաթ իթմէեէ չալըշըպ, եէնի թերթիպաթը աս. քէրի սաեէսինտէ, տայիմա 15 կիւն զարֆընտա 800.000 նէֆէր ասքէր հարքէթէ հաղրը պու. լունտուրույաճաղը իլան իտիլ. մէքտէ, վէ պունունլա Ֆրանսըզ. լարըն թէքէպպիւրլերի խօշնուտ օլմագտա իտի։

Տէեէնլեր վար տըր քի, Իչիւն. հիւ Նաբօլէոն քէնտիսի տախի, հարպիյէ նէզարէթինին կէօսթեր. տիկի պու հիսապա ինանմըշ, վէ օ իւմիտ իլէ մէյտանը մուհարէ. պէեէ կիթմիշ իտի։

Պիւթիւն տիւնեա տախի. սա. հիհէն Ֆրանսանը 800,000 նէֆէր միւնթազամ ասքէրէ մալիք պու. լունմուշ օլտուղունա ինանմագ. տա իտի։

Հալ պու քի, հագիգաթը հալ նէ՝ գատար ֆարգը իտի։

Աւէմանիալլար, օն պէշ կիւն զարֆընտա, Ֆրանսա հուտու. տընա 33101 նէֆէր զապթ իլէ 1,113,254 նէֆէր ատի ասքէր եանի ճէման պիր միլեօն եիւզ էլլի պին նէֆէրէ եագընը պիր օր. տու տէօքտիլլերինտէ, պիչարէ Նաբօլէոնուն սանճաղը ալթընտա պուլունան ասքէր, կիւճ հալ իլէ 350,000 նէֆէրէ պալիղ օլտու։

33 քիչիւէ գարշը 10 քիչի իլէ մուհարէպէ իտէճէք տէվլլեր կէչ. միշ իտի։

Թիւյերլի սէրալը խէթասընը. լէքէսի Մէտանտա ոիլինի։ Ֆա. գաթ խէթատա հիսսէսի պուլուն. մատան սէֆիլ ասքէրին պի կիւ. նամ գանը իլէ սիլինտի։

Բագամ հիսապը զալէպէ իթմիշ իտի։

Օլ վագթթ անլաշըլը քի, Ֆը. բանսանընը ասքէրիճէ ազամէթի, սըրֆ պիր կէօլկէ հալինէ կէթի. բիլմիշ իտի, վէ Մալագօֆ, Մա. ճէնթա, վէ Սօլֆէրինօ գահրա. մանլարը, չօլբա եախօտ խային պիր հարպիեէ նէզարէթինին, վէ անընն իւզերինէ քէօր քեօրիւնէ էմմիյէթ իտէճէք գատար վազի. ֆէսինտէ գուսուր իտէն պիր իմ. բըրաթօրուն խէթալարընա, նա. հագգ եէրտէ ֆէտա օլմուշլար իտի։

Պու խէթալարընը նէթիճէսի նէ տերէճէյերէ գատար տէհշէթլի օլմուշ օլտուղու մալիւմ տիր, վէ էկէր Ֆրանսըզ միլլէթի եէրինտէ, քէնտիսինտէն ազ մէթին վէ ազ սէպաթը պիր միլլէթ օլմուշ օլ. սա իտի, պու խարապիլէթտէն պիր տահա կէօզ աչամաեաճաղը չիւպհէսիզ իտի։

Շիմտի, Ֆրանսա տախի, 1870սէ. նէսինտէքի Ֆրանսա տէյիլ տիր, վէ պիրինէ գարշը իւչ պուչուգ գուվվէթ չըգարարագ անը դաֆ. լէթ կէթիրմէք գապիլ օլամա. եաճագ։

Նասըլ քի պաչգա պիր միւնա. սէպէթէ տախի սէօյլէմիշլիգ տիր, մուհարէպէլէրին քեաֆֆէսի տէ, պիր թարաֆընը տիկէրինտէն գա. յիֆ եախօտ հաղրըրգսըզ պու. լունմասընտան, վէ եախօտ էօյլէ գանն օլունմասընտան թէվելլուա իթմիշլեր տիր, վէ տէյիլ քի միւ. ճէրրէտ մուհարէպէ իթմէք մէճ. պուրիյէթինտէն։

Զիւնքի մուհարէպէ իթմէեէ մէյլ եախօտ թամահ պուլունմա. ըզգճա, միւճէրրէտ զըրըճընը հիւ. միւնէ հէվալէ իտիլէճէք բօլիթի. գաճա միւշքիլ տէ պուլունմամ. եաճագ տըր. հեր մէսէլէնին տա. խի, եա սուլհէն թէսվիյէ իտի. լիպ պիթիրիլմէսի, եախօտ վագթ մրրուրի իլէ եաթրշըրրըմասը, տայիմա գապիլ օլմուշ վէ օլապի. լէճէք տիր։

Շիմտի համա. օլսուն, թէտա. րիքեաթը հարպիյէ խուսուսընտա հիչ պիր պէօյիւք տէվլէթին տի. կէրինի զըգանաճագ սէպէպի եօգ տուր։ Ֆրանսա, Աւէմանիա, Ավթրիա վէ Բուսիա տէվլէթլերի պիրեր միլեօնտան, վէ Իթալիա իլէ Ինկիլթէրրա տէվլէթլերի տա. խի քէնտի իհթիեաճլարը մըգտա. ըընտան զիեատէ օրտու մաքի. նալարընը հարէքէթէ վազ իյլէ. մէք իչիւն, եարընա պէքլէմէեէ միւհթաճ տէյիլլեր։

Պու հալտէ պիր տիկէրինի զաֆլէթէ կէթիրէճէք տէվլէթ հա՞նկըսը տըր քի, քէնտի օրտու. սունուն իլերու տօղրու հարքէ. թինէ ճէսարէթ իտէպիլէճէք տիր։

Աւէմանիա մուհարէպէլերի, ա. լէմը ասքէրիյէտէ բէք միւհիմմ պիր իհթիյալ հուսուլէ կէթիրմէ. լերի իլէ, պիւթիւն Եվրօբա տէվ. լէթլերինին հարպիյէ պիւտճէլէ. րինի իքի դաթ արթըրմաեա սէ. պէպ օլտուլար, վէ վերկի վերէն եհալի, պիր թէք ասքէր վէ նէ. վիճատ պիր թէք թիւֆէնք զիեատ. տէ թէտարիք իտիլմէսի իչիւն, քէնտի օլուգ չօճուղունուն նա. ֆագասընտան տա պիրեր լօգմա տահա քեամէեէ մէճպուր օլտու։

Պու տէհշէթլի հարպ մէսարի. ֆի պիւթիւն տիւնեայը մուհարէ. պէսիզ պաթըրաճագ տըր տէնտի։

Խայբը, տիւնեա պաթմատը, վէ պաթմաեա տա մէյեալ կէօ. րիւնմէյօր. ալէմ հա՞նկը չէյէ ա. լըշմամշ տըր քի, պու հալէ տա. խի ալըշմասընը։

Հաթթա մուղայիրի օլարագ, պու հալին իպթիտայի զուհու. րինտէ, հէրքէս մէսարիֆաթը հարպկյէ աղըրլըգը ալթընտա է. զիլմէքտէ օլմասընտան սրզլաշ. մագտա վէ օրթալըը վէլվէլէյէ վերմէքտէ իքէն, շիմտի իսէ, ա. ճայի՞պ հալ, նէ՞ իչիւն տահա զի. եատէ մէսարիֆ իտիլմէքտէ օլ մասընտան իչթիքեա իտէեօր։

Ֆագաթ պունտանտա զիեատէ արթըգ նէ՞ օլապիլիր. էկէր պիւ. թիւն տիւնեայը գըշլալարա տօլ. տուրմագ գապիլ օլսա ի. տի, տէվլէթլեր անընն տախի իճա. պը իճրասընա պագաճագլար իտի,

Հէր հալտէ, արթըգ ասքէրին մըգտարընը տահա զիեատէ ար. թըրաճագ մահէլլ գալմամշ օլ. տուղունտան, հեր տէվլէթին հար. պկյէ վէ պահրիյէ նէզարէթլերի, ինսան թէլէֆ իտէճէք ինսան մըգ. տարը գուսուրունու, ինսան թէ. լէֆ իտէճէք մագինալար իլէ իք. մալ իթմէք զայրէթինէ տիւմիւշ. ներ տիր, վէ կիւն օլմազ քի, եէնի. տէն նէվիճատ պիր թօր, պիր թիւֆէնք, պիր զըրհը, պիր թօր. բէտօ վէ տահա պիրմիկ նէյեր իհտասը միժտէլերի իլէ մէտէնի. լեթ էվլատլարընը եիւրէքլերի ֆէտահլանտըրրլասան։

Էվվէթ սուլհ տէվրինտէ եաչա եօրուզ, հեր տէվլէթինտէ ճիա. տի սուրէթաէ սուլհուն պագաը արզուսունտա պուլունտուգլա. ընա տախիր միւմքին օլապիլէն հեր նէվի թէեմինաթ մէվճուտ պուլունմագտա տըր։

Ֆագաթ պիմիյիզ քի, սահիհէն վէ ֆիիլէն պէօյիւք մուհարէպէ. լերը իչինտէ պուլունագ, պունտանտա զիեատէ տահա նէ օլա. պիլճէճէք իտի։

Եալընըզ գան տէօքիլմէյիպ, տօղրուտան տօղրու թէլէֆի նու. ֆուս վուգու պուլմամագտա տըր. պուրասը սահհի տիր, ֆագաթ. պու տերէճէետէ ադիմ մէսարիֆա. թը հարպիյէ սէպէպի իլէ, տօլա. եըտան վուգու պուլան թէլէֆի նուֆուս վէ սէֆիլէթին հիսապա ալընտըրը վա՞ր մը տըր։

Պունուն իչիւն տէ պիր սթա. թիսթիք հիսապը վա՞ր մը տըր քի, ֆիիրի մուհարէպէ իլէ սիլահ. ը սուլհուն արա եէրինտէ մէվ. ճուտ պուլունան թէլէֆի նու. ֆուս ֆարգը մէյտանա գօնսուն։

Անճագ, շիմտիքի մուհարէպէ. լերտէ, մաաղալտհ էկէր պէօ. իւք պիր մուհարէպէ վուգու պուլուր իսէ, ինսան թէլէֆինին ճէսամէթի խէյալ իտիլէմէլէճէք տերէճէետէ էվվէլքի մուհարէպէ. լերտէն պէօյիւք օլաճաղը չիւբ. հէսիզ օլտուղունան, էկէր ու. մումի պիր թերքի սիլահ գապիլ օլմաեաճագ իսէ, սուլհուն պա. գասընը թէէմին իտէպիլէճէք հալտէ կէօրիւնէն թէտարիքեա. թը հարպիէլի հաղըրէնին պագա վէ տէվամը տա, հեր հալտէ տահա զիեատէ արղու օլունմասը լազըմ կէլիեօր։

Տիւնեատէ նէ՞ աճայիպ վէ մէճ. պուրի արզուլար տա օլուր ի. միշ...։

ՄԷՔԵԱԹԻՊ

Ա.ՏԱԲԱԶԱՐ

Տերֆի զըմընտա աթիտէքի մէք. թուպ 18 մայիս 1882 թարիխլի Ա. տաբազարընտան մաթպասմըզա կէօն. տէրիլմիշ տիր։

ՄԷՍԷՐԻԷԹՊԱԽԾ ՊԻՐ ՎԻԶԻԹԱ

Ումում Ատաբազար էհալիսինին մազհարը հիւսնի թէվլէճճիւհի օ. լան չէհրիմիզ ասաքիրը Շահանէ պին պաչլարընտան Մերվէթ պէյ՝ մախտումլարընն սիւննէթ զիրնէ. թի միւնասէպէթիլէ, մէգքիւր զիյնէթ վուգու պուլաճաղըմայիթին 12ինճի կէճէսի քէնտի խանէսինի թէչրիֆ իթմէք իւզրէ իդմիտ ֆըր. գաի ասքէրիյէսի գօմանտանը Սամի բաշա հաղրէթլերի իլէ մի. ռալայ Ռիզա պէյ վ. իդմիտ թէր. սանէսի միւտիրի Ապտուլլահ պէ. եի սուրէթը մախսուսէտ տավէթ իլէտիկի կիպի, լէյլեի մէգքիւ. ըէտ միչարիէյհ Սամի բաշա հաղրէթլերի նամընա իթա իլէ. եէճէեի միւքէմմել զիյաֆէթտէ հաղրը պուլունմայրը իչիւն չէհ. ըիմիզ թաղ. խորհուրդ ազալրը իլէ, Բրօթէսթան վէ Ռում միւ. թէպէրանընը տախի տավէթ իլէ. միչ, վէ մուսաթիէյհիւմ հագգլա. ընտա իլթիֆաթ վէ իհթիրամա. թը ֆէվգէլատէտէ պուլունմուշ տըր։

Սամի բաշա հաղրէթլերինին էֆքարը միւնէվվերէ սահիպի վէ

ԳԱԹԻԼԻՆ ԳԸԶԸ

(1450 Ն.-Դրօթան պէվլ)

—Պուրատա էօյլէ մէսէրրէթ նիւմայիշլերի լազըմ տէյիլ, սաֆֆէրուն չօ. ճուգ . . . պուրասը պիզի իչիւն թէհլիքէլի տիր . . . սիվիշմէյէ պագալըմ. . . սօնրա պիր պիրիմիզի գուճաղլարը . . .

Պու նասիհաթ էյի իտի։ —Բարիլօն պունու անլատը.— պատէհու վատ օ. լունան մէպլաղը թէքմիլ իթմէք իւզրէ իւչ պին ֆրանգլըգ պանդնօթը Սա. թիւրնէյին արգատաշընա թէպլիմ իթտի, վէ իչզի պաշընը իքի գուրթարընճը. սընա քէմալը խահիշլէ արզը թէչէքքիւր իթտիքտէն սօնրա Բիէր Լանտրինին դօլունտան թութուպ չէքտի կէօթիւրտի։

Բիէր Լանտրի սէս չըգարմայրպ, չօճուգ քէնտիսինի նէրէյէ կէօթիւրիյօր իտի իսէ, օրայա կիթմէքտէ իտի. զանն իտէրսին պիր սէրխօշ կիպի իտի. գալ. պինտէքի հէյէճանը վէ մահպուսիյէթտէն խէլաս ու հուրրիյէթի՝ քէնտիսինի սէրհօշ կիպի իթմիշ իտի։

Մամաֆիհի պիր գաչ տագիգա եիւրիւտիքտէն սօնրա, արգալարընտան քիմսէ գօվալամյաճաղընա էմին օլաճագ գատար ուզագտա պուլունտըգլա. ընտա, իչզի պաչը սիվալ իթտի.

—Պէնի նէ՞րէյէ կէօթիւրիյօրսըն, էվլատ . . .

—Էօյլէ պիր եէրէ քի, չէյթան պիլէ սիզի պուլամյաճագ տըր . . .

—Տիմէք կիդլի պիր եէ՞ր մի պուլմուշսըն . . .

—Էվվէթ, միւսիւ Բիէրճիկիմ, վէ բէք պա պիր եէր . . .

—Մ. Վէրտիէնին խանէսինտէն ուղա՞գ մը տըր . . .

—Էն գկյատէ իքի իւչ եիւզ ատըմ էօթէտէ . . . Սէն չայընը իւզէ. րինտէ . . .

—Սէն չայընը իւզէրինտէ՞ մի -թէքբար իթտի Բիէր Լանտրի չաշարագ։

—Էվվէթ, լաքին արամաղա չալըմայընը, պուլամագսընը . . . պէն սիզէ սէօյլէյիմ . . . Թէրեն սէֆիրէսինին եիւքիւ պաշանագտա, օրատա պիր եէր պուլուսմ քի, պէյքի էֆէնտիտէն մատատա քիմսէ պիլմէդ . . . Պիր տէ. միր տիյմէ վար, զանն իտէրսին պիր չէյ տէյիլ տիր. լաքին պու տիյմէյէ պասընճա, օրասը աչըլըր . . . պու եէր սիզի տարատար ալըր, ֆագաթ սիզի իչիւն քիչիւք ալա պիր եաթագ եարբամ, օրատա բէք կիւզել ույուրսընը. . . Նէ եարալըմ, օլանընա գաթլանմալը . . . էլիմտէն կէլտիկի գատար եարտըմ . . .

—Իյիտ չօճուգ -տէտի իչզի պանը մըրըլտանարագ։

Բիէր Լանտրի իլէ Բարիլօն պիրլիքտէ Պալի ըլխթըմընա միւվասէլէթ իտինեէյէ գատար արթըգ հիչ լաղըրը իթմէտիլեր . . .

Սէֆինէ՝ պէշանտրընտան պէրու եէրինի տէյչթիրմիշ օլուպ ֆապրիգանընն գարշըսընտա պաղը տէյիլ իտի, Բարիլօնընն տէտիկի կիպի իքի իւչ եիւզ մէթ. բօ ուղագտա իտի. Բարիլօն էօնտէն կէմիյէ աթլայըպ, իչզի պաչըյը տա իտ. քէլէտէն կէչիրմէք իչիւն էլինի օնա ուղաթը։

Պատէհու իքիսի տէ կէմինին անպարընա էնիպ, Բարիլօն պիր ըլըգ եագ. ը, պիր աղ էվվէլ սէօյլէտիկի եայա պասը վէ Բիէր Լանտրիյի օ մէտհ իթ. տիկի կիդլի մահալէ սօգը. հագիգաթէն օրասը բէք տէ պուլունուր եէրէ պէնդէմէյօր իտի։

—Շիմտիլիք սիզէ լազըմ օլան չէյլեր չունլար տըր —էտէտի Բարիլօն իչզի պաչըյա,— ալթը լիպրալըգ պիր էքմէք, պիր աղ տօմուզ սուճուզը, պիր բար. չա Օվէրնեը բէյնիրի . . . պունլարը պէն սաթըն ալմըշըմ տըր . . . չու. էեսէ տէ եէտէք ելալիսէ, պիր սիյահ բէրուգա, պիր եարմա սագալ վէ պիր մավի կէօզլիք վար . . . Պէյճիգայա սրվըշմագ վագթը կէլտիկինտէ պունլարը կիյինիպ թագընրըսընը, վէ սիզի չէյթան պիլէ անճագ թանըյապիլէճէք տիր . . . արթըգ չիմտի կէճէլէր խայր օլսուն տէյիպ կիտէյիմ, Միւսիւ Բիէրճիկիմ, եարընն պու վագթլար եինէ կէօրիւչէլիմ. . .

—Կիտի՞օրմըսըն . . .

—Էվվէթ, լաղըմ տըր . . .

—Նէ՞րէյէ կիտիյօրսըն . . .

—Սիզին հագգընըզտա Մատմազէլ Լիւսիյի թէէմին իթմէյէ . . . Մէր. գումէ գըզ չիմտի բէք վէսվասէտէ օլմալը . . . կիտէյիմ գուլանտրընըմըզ թէտպիրին մուվաֆֆաղիյէթէ մաղհար օլտուղունը խապէր վերէյիմ. . . գօ. չուպ կիտէյիմ. . .

—Աճապա պէն տէ սէնինէ պիրլիքտէ կէլսէմ նա՞սըլ օլուր -էտէտի Բիէր Լանտրի չիտտէթլէ։

—Ագլընընը գաչըրըյօրմըսընընը . . . նէ՞ ղարիպ պիր սիւվալ . . . բօլիս թէքմիլ խաֆիյէլերինի թամ արգանընզտան կէօնաէրէճէկի պրատաս, սիզ չընգպ էհալիյէ կէօրիւնմէք իսթէյօրսընը . . . պէօղէ եարաճաղընընզա, չընգանընը. հապսխանէյէ կիտիպ պաշ կարտխանա չէօղէ սեօյլէսինիզ տահա էյի օլուր։— «Իղթէ պէն կէլտիմ, իյիտիմ . . . սիզինէ քօրթիգամընը պօղտուղմա չօգ թէէսսիֆ իտէրիմ . . . բէճա իտէրիմ, պէնի եինէ իչզի դօյունընզ։»

—Հագգընը վար -տէտի իչզի պաչը մըրըլտանարագ— լաքին մէրգումէյի բէք կէօրմէմ կէլիյօր տա օնուն իչիւն տիյօրըմ. . .

—Իլերուտէ կէօրէճէքսինիզ . . .

—Սահի՞հ մի . . . մէրգումէյի կէօրէճէ՞քմիյիմ. . .

—Պունա հիչ շիսպհէ եօգ տըր . . . պունու պիզ թէրթիպ իտէճէյիզ, վէ օ վագթ արթըգ հիչ թէհլիքէ օլմայաճագ տըր. լաքին, Միւսիւ Բիէրճիկիմ, շիմտիլիք աղըր տավրանընընզ վէ պրագընընզ պէն կիտէյիմ. . .

—Կիթ մէրգումէյի պուլ, էվլատըմ. . .

—Պիր պուչուզ տագիգատան մէրգումէյնին եանընտա օլաճաղըմ. . .

—Վէ պախուսուս քէնտիսինի սէվմէքտէ օլտուղըմը մէրգումէյէ սէօյլե..

—Մէրգագ իթմէ. . . զանթէն քէնտիսի պիպիր . . .

Բարիլօն կիդլի եէրին գարուսընը Բիէր Լանտրինին իւսթինտէն գաբատը. տէրհալ սէֆինէյին կէօվերթէսինէ չընգտը, ըլխթըմընը իւզերինէ սէյրթատ վէ Աշիլ Վէրտիէնին խանէսի թարաֆընա տօղրու գաչմաղա պաչլատը։

Պիզ անտէն էվվէլ խանէյի մէղքիւրէ կիտիպ, Անալանընը գաբթանը սա. պրգընընն սալօնընա կիրէլիմ։

Պիր չօգ լամբալար վէ միւթէատտիտ մամլար եանարագ այտընլըգ օյան իչ. պու սալօնատա եիրմի քիչի գատար պուլունմագտա իտի։

Ժագ Լամպէր՝ պունտան պէօղէ արթըգ հիչ պիր թէհլիքէյէ տիչար օլ. մայաճաղընա, վէ Լիւսինին տէ պու գատար խալգ մէվճուտ օլտուղը հալտէ քէմալը չէճաաթլա վերմիշ պուլունտըը գարարընտան արթըգ կէրի տէօնմէք գուտրեթինտէ պուլունմայաճաղընա գանի օլմուշ իտի։

Պինասէրին քէնտի տօսթլարընը տավէթ իթմէյիպ —(զիրա տօսթը եօգ իտ. տի)— իլլա թիճարէթ վէ սախուիթատան տօղայը միւնասէպաթ բէյտա իթմիշ օլ. տուղը պիր գաչ զէնկին թիւճարանը տավէթ իթմիշ իտի։

Պունտան մատատա կիւվէյի օլաճաղընն՝ քէնտիսինին պատի օլտուղը հալ ու վաղիյէթտէն միւմքին մէրթէպէ իսթիֆատ իթմէք, վէ միւսաֆիրլէրինին կէօզ. լէրինի գամաշրարարագ վէ գէզը իչիւն վերմէքտէ օլտուղը իքի միլեօնլըգ թը. րախօմայը բէք եիւքսէք կէօսթերէրէք գրէտիթօսընը տա պէօյիւքմէք իւզրէ Ժագ Լամպէր ֆրանթ եագալամագտա իտի։

(Տէվ-ի)

թերագրիբերվեր պիր զաթ օլոր-զը էօթետեն պերու սեօյլեՆիր ի-տի իսկ տե, չեհրիմիզ էհալիսի ի-չիւն պու խուսուս պիր զանտան իպարեթ իտի։ Հալպու քի, պու քերբե բաշի միւշարիւ.ՀԻՆ պու-բալա թեշրիֆի՝ չեհրիմիզ էհալի-սինին Սամի բաշա հազրեթլերինին բուհրնը, գալպինի վե ֆիքրինի անլամասընա սեպեպ օլմուշ տրը։

Մեզքիւր ՝զիյաֆեթտե բաշի միւշարիւեՀ հազրեթլերի, մեք-թեպլերե զիյարեթ վերմեք ար-զուսինտե օլտուզընը խրիսթիան մետուվինե պեեան իլեմիշ օլ-տրզընտան, պերապերինտե մի-բալայ Ռիզա պեյ, Ապտուլլահ պեյ, չեհրիմիզ գայմագամը պեյ էֆենտի, Սերվեթ պեյ, Խենտեկ ֆապրիգաի Հիւմայուն աթըպ-պասընտան Սելամի էֆենտի վե սաքը պաղը զապրեթան, վե միլ-լեթիմիզ միլեթպերանընտան օ-լուպ պիր սենետեն պերու ուժում էհալինին մազհարը խոշնուտի վե թեշեքքիւրթը օլաճագ սուրեթ-տե քեմալը տիրայեթ վե ֆեթա-նեթլե չեհրիմիզ պելեհիյէսի ռի-եասեթ մեմուրիյեթը միւհիմմեսինի իպա իթմեքտե օլան փափաղեան Մ. Սիրական էֆենտի, ընդհ. ժո-ղով ատենապետի Տ. Գէորգեան Գրիգոր էֆենտի, վե պունտան մուգատտեմ մեճլիսը իտարեյե վե էլան պիտայեթե եենի միւնթե-խեպ ազա պուլունան Ս. Հրեշ-տակապետ թաղ. խորհուրդ ա-զալարընտան Մաղաքեան Ասատու-ռատուր էֆենտի, մեզքիւր թաղ. խորհուրդ Ատենապետի Սարը Պոյաճեան Ռուբէն էֆենտի, Բը-րութեսթան բուէսասընտան գա-ւալճանեան Գրիգոր էֆենտի, վե Ռում միլեթպերանընտան իտարե մեճլիսի ազասը Հաճի Ֆոթի է-ֆենտի վե Հաճի Նիգօղոս էֆենտի օլտրզը հալտե, եվվելա Ռում մեքթեպինի, վե պատեհու երմե-նիլերին Ս. Կարապետ քիլիսեսի մեքթեպինի զիյարեթ իթմիշ, վե օրատա գրաաթ օլունան պիր չօգ թեշեքքիւրնամեկերի իսթիմա իթ-տիքտեն վե մեքթեպին բրոկ-ռամլարընը կեօզտեն կեշրրաիք-տեն վե չակիրտան վե մուալլիմլ-ինի թեշվիգ վե թերբիպ իլեմիք-տեն վե հագգընտա իճրա գելը-նան իհթիրամաթ վե թարիֆա-թա ըզհարը թեշեքքիւր իթտիք-տեն սոնրա տահա զիյատե պիր ճեմիյեթլե Ս. Հրեշտակապետ քի-լիսեսի մեքթեպինի թեշրիֆ իլեմ-իշլերը տիր։

Բաշա հազրեթլերինին պու զի-արեթի մեսմու օլուգտա, օ էս-նայե գատտը գապուլիյեթ թե-տարիքեաթը իլե իշթիղալ իթ-մեքտե օլան Ատենադպիր Ազար-եան կարապետ էֆենտի, Հոգ-բարձութիւն, ըհեսապչին միւհ-թերմե վե մուալլիմլինը դպրեթ-քեշան՝ էլլերինտե կիւլ տեմեթ-լերի օլան վե ենվան նաղմլեր թե-զանիւմ իթմեքտե պուլունան մեքթեպը մեզքիւր չակիրտանը ի-լե պերապեր մուշարիւեՀ հազ-ըեթլերինե իսթիգալ իթմիշլեր։ վե վասի տերսխանեսի ըենկեա-ըենք չիւքիւֆե վե չիշեքլերլե տո-նատըլմըշ օլան Արամեան վարժ-ռանընա գատար միւշարիւեՀի կեօթիւրմիշլեր տիր։

Սամի բաշա հազրեթլերի՝ միւ-քերբերեն վուգու պուլան իպրա-մա բաղմեն սուրեթը մախսուսե-տե քենտույե թեՀՀեյ իտիմիշ օ-լան ռանտալիյետե օթուրմայըպ, օնուն եանընտա պուլունան տի-կեր պիր սանտալիյեյ գուուտ իյ-լեմիշ տիր։ Պու տրա չակիրտան, նամը նամի հազրեթը բատիշա-հիկե օլարագ եվվելճե թերթիպ ի-տիմիշ օլան պիր նաղմե թեղան-նիւմ իթմիշլեր, վե պունու միւ-թեագբպեն պիրի պերպերեան կարապետ էֆենտի թարաֆընտան լիսանը թիւրքի իւզրե վե տիկերի պաղպաղեան ցակրոս է-ֆենտի թարաֆընտան էրմենիճե օլարագ բեք միւսսիր վե իյճա-պը հալե մուվաֆբգ իբի թե-չեքքիւրնամե գրաաթ օլունմուշ տրը։

Պատեհու մեքթեպը մեզքիւր մուալլիմինինեն Գէորգ էֆենտի Շիրինեան՝ ուժում թարաֆընտան իճրաթ բեսմը խոշամտի զամանը-տա Ֆրանսըզճա մուխթասար պիր նութգ իյրատըյլա պեեանը թե-մեննիաթ վե թեշեքքիւրաթ իլե-միշ տիր։ Նութգը մեզքիւրըն ես-նաի գրաաթընտա Սամի բաշա հազրեթլերի վե մայթինտե պու-լունան զեվաթը սարիե աեաղա գալգբպ, նութգը պեիրը մեզ-քիւրը քեմալը խահիշլե իսթիմա պուլուրմուշլար, վե խիթամընտա մումանիյեՀ Շիրինեան էֆենտինին ելինի Թուրթարագ, Թալեպե վե մուալլիմինի թեշվիգ եոլու պիր լիսան իլե այրըճա պեեանը թե-չեքքիւր իթմիշլեր, վե պատեհու մեքթեպին բրոկրամընը կեօրերեք պունա տա զիեատեսիլե ըզհարը մեմնունիյեթ ու մեսերրեթ իյլե-միշլեր տիր։ Միւթեագբպեն բա-շի միւշարիւեՀ պերապերինտե պուլունան զեվաթը միւթեպերե իլե պերապեր ըեսմը գապուլ ի-չիւն տոնատըլմըշ օլան վե այնընտա թասվիրը Հիւմայուն մուալ-լագ պուլունան օտատա կեօթիւ-ռիւլմիշ վե օրատա Տր. Սելամի էֆենտինին թալեպի իւզերինե պեօյլիք սընրֆ չակիրտանա Ֆը-ռանսըզճա լիսան իւզրե թիւրքիա գրեթասը հագգընտա իյմը ճողրա-ֆիատան սիւալլեր վագը օլմուշ տրը։ Օրատա թաթլըլար իքրամ օլունտուգտան վե գահվեյեր ի-չիտիքտեն սոնրա, Սամի բաշա հազրեթլերի՝ թեքրար Շիրինեան էֆենտինին էլինի սրգարագ, մու-ալլիմինե վե Հոգաբարձութիւնա իճրաթ թեշվիգաթ իթմիշ, վե թաղ. խորհուրդա պեեանը թեշեքքիւր վե ըզհարը մեմնունիյեթ իթտիք-տեն սոնրա, փիւրուտինտե կեօր-տիկիւ իհթիրամաթ մեսիրու պիր իհթիրամաթլա մեքթեպտեն մուֆարեգաթ իյլեմիշլեր տիր։ Գա-յիտնե մեքթեպինին զրդ չակիր-տանը տախ օրատա պուլունտրգ-լարընտան, բաշի միւշարիւեՀ հազրեթլերի՝ անլերի տե քեմալը իլթիֆաթլա սեյամլամըշ, վե պա-տեհու բրութեսթանլարըն մեքթե-պինե ազիմեթ իթմեշլեր տիր։

Մենպաը մեվսուգտան ալարը-մըզ մալիմաթա կեօրե, երմեսի կիւնի Սամի բաշա հազրեթլերի մահալլի Օսմանը մեքթեպլերինի զիյարեթ իթմիշ, վե մեզքիւր մեք-թեպլերին պիգիմ մեքթեպիմիզե նիսպեթլե հեմ մանեն վե հեմ մատտեթեն բեք կերի պիր հալտե պուլունտուգլարը կեօրիւնճե, քեմալը իղպիրարե պաղը սեոզ սեօյլեմիշ, վե չեհրը մեզքիւր Օս-մանը միւթեպերան վե միւթե-հայիզանը ճեմ իտերեք, տիկեր պիր մեքթեպ քիւչատընը եշետ-տը իհթիյաճընը քենտիլերինե հըսս իթտիրմիշ, վե անլերի թեշ-վիգ իշիւն քենտիսինին տախ մեքթեպը մեզքիւրը քիւչատընա պեզը իգտամ վե սարքը զայրեթ իտեճեկինի վատ պուլուրմուշլար տրը։ Մեմուլ օլունտուղունա կեօ-րե իշպու մեսաի ու իգտամաթը սեմերեսի եագընտա հուսուլե կե-լեճեք տիր։

Սամի բաշա հազրեթլերի՝ օ գա-շամը բիֆագաթը իլե պերապեր Մ. Սիրական էֆենտինին խանե-սինտե թաամ իթմիշ տիր քի, պու խուսուս Ատաթազար Երմենիլերինե աղ չերեֆ տեյիլ տիր։

Միւեպիֆ էֆենտի, չունու տա իլավե իթմեյի զահտ կեօրմեմ քի, Սամի բաշա հազրեթլերինին իճ-րա իթտիկի չու զիյարեթ՝ պու-րա եհալիսինտեն հիչ պիրինին ֆիքրինտեն չեգմայաճագ տրը։ Պունուն պաշըճա սեպեպի իսկ, բաշի միւշարիւեՀե մեսնեսճե միւսավի պիր չօգ մեմուրլար կեյ-միշ իսկ տե, հիչ պիրիսի մեքթեպ խմինի պիլե վերմեմիշ տիր։ իշթե պու խուսուս՝ Սամի բաշա հազ-ըեթլերինին հայահեեթ ու մեզի-եեթինի պիր զաթ տահա տրբ-թերմագտա տրը։

* * *

ԱԶԳԱՆՈՒԷՐ ՀԱՅՈՒՀԵԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Զ. ՅԱՆԿ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՅ

Ազգանուէր Հայուհեաց ընկերութեան վիճակահանութեան

—

1 Զոյգ գուլպա, Օր. Ալեմշահ Խաչճեան
1 Քսակ քուօշէ, Տիկին Երանուհի Խաչճեան
1 Զոյգ բանդուֆիր, Օր. Տիրուհի Մանկասարեան
3 Դիրք Գաղղիարէն, Օր. Եագուտիկ Մանկասարեան
1 Բարձ ասեղի, Օր. Սաթինիկ Մանկասարեան
1 Տաշեղեայ շրջանակ, Օր. Մէհրիւպէ Մանկասարեան
1 Սակառ թղթէ քանավա, 1 քանավա բարձ, Տիկ. Եւփիմէ Պոշնակեան
1 Սակառ դերձանով, Օր. Եւգինէ Պոշնակեան
1 Տանթէլա ծածկոց աթոռի, Օր. Արտեմ Թիւսիզեան
1 Թաշկինակ անէվաթ, Տիկ. Լուսաբեր Սիրամարգեան
1 Ֆիւլէ, Օր. Նոյեմզար Քէօմուրճեան
2 Արծաթ ապարանջան, Տիկին Բերբուռն Մագագեան
1 Կտոր տանթել 5 կանգուն, Տիկ. Բէմպէ Ֆաէնկեան
3 Տանթել Քռավաթ, 1 զոյգ գուլպա, Տիկ. Ընծայ Ֆաէնկեան
1 Տաշեղեայ շրջանակ, Օր. Կիւլիւկ Ոնճեան
1 Տաշեղեայ շրջանակ, Օր. Կիւլիւզար Գասապեան
6 Թաշկինակ, Մ. Ծանեթթի
1 Քսակ ոսկեթել հիւսուած, 1 վոշկապ մետաքսով բանուած, 1 թաշկինակ մետաքսե, 5 գերեզմանական Տաղը, Տիկին Բ. Մեզպուրեան
1 Գեղջկական պատկեր ձեռագիր, 1 աշխարհ. ցոյց ե բոպիոյ ձեռագիր, 1 ձեռագիր տարտակ ձեռագիր, 1 բանդուֆիր քանավա, 1 շրջանակ թղթե քանավա, 1 լարտեղբրդեղէն, Մեզպուրեան վարժարանի սանուհիք
1 Բանդուֆիր քանավա, Տիկ. Սըբուհի Ց. փ. փաղեան
1 Տուփ մետաքսեայ, Տիկին Պալծառ Պ. Թորգոմեան
1 Նուէր, Տ. կին Մեհրիւպէ Ց. Մազրմեան
1 Պատկեր ձեռագիր, Օր. Եղիսա Ս. Գավաֆեան
15 Բնական պատմութիւն, Տ. Գալուստ Մալաթեան
1 Բարձ քանավա, Տիկին Վարդենի Արծրունի
1 Զոյգ բանդուֆիր քանավա, Տիկին Իսկուհի Երկանեան

(Տեվամ)

ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ ԻՒՃՐԷԹԻ

—

Պու սերլեվհա իլե ճումաա իր-թէսի կիւնքի նիւսխեմիզտե թիւրքճե կազեթալարտան նագլեն, սուրեթը դայրը բէսմկյետե, թելեկ-ռաֆ իճրեթլերինին թաատիրինե տարը պիր թալիմաթ սուրեթինի տերճ ու նեչը իթմիշ իտիք։ Պու տեֆա թալիմաթը մեզքիւրե՝ թե-լեկրաֆ նեզարեթը ալիյեսի թա-րաֆընտան սուրեթը մախսուսեսե մաթպասմըզա տախի կեօնտերիպ պիր գաչ տեֆալար թապ ու նեշ-ըի թալեպ օլունմուշ օլմաղլա, ֆափտեսեն խալի օլմայաճաղը ճի-հեթլե երինե պերվեճհի զիյր տեր-ճինե միւսարեաթ իթմիշիզ տիր։

«Ցախիլի մուխապերաթը թելեկ-ռաֆիյենին նիզամամամ վե թարի-ֆասը պա իրատեի Սենիյե թաա-տիլ օլունմաղլա, իշպու 98 սենե-սի հազիրանը (յունիս) իպթիտա-սընտան իհթիպարեն մուխապերա-թը մեզքիւրեսե Լօնտրա նիզամ-նամեսի ահքեամը ճարի օլաճագ տրը։

«Թարիխը մեզքիւրեսեն ՝ի թի-պարեն, պիր վիլայեթ տախիլին-տե պուլունան մերաքիզտեն (մեր-քեզեր) եեքտիկերե եազըլաճագ թելեկրաֆլարը պեհեր քիլիմեսի-նե 20 բարա, վե պիր վիլայեթ-տեն սաիր վիլայաթա ուժուժեն եազըլաճագլարը պեհեր քելիմե-սինե 40 փրդ. իճրեթ ալընաճագ-տրը։ Պիր թելեկրաֆը քելիմեսի, հեր գաչ օլուր իսկ օլսուն, անտեն պայգա օլարագ 5 քիլիմե տահա աչըգտան հիսապ վե զամմ օլը-նը իճրեթի ալընաճագ տրը։

«Պիր մահալտե օլարագ զեվա-թը միւթեատտիտեեե միւթեմեր-տիւ մեալ եազըլաճագ թելեկ-ռաֆլարը պիր ատետինտեն մաա-տասընը իճրեթը ասլիյեսի իւզե-րինե նիւսխե բարա օլմագ իւզրե պեհեր 20 քելիմետ 100 բարա ալընաճագ տրը։

«Հեր քիմ օլուր իսկ օլսուն, պիլ-ճիմիզ մուխապերաթը ատիյեեե թերճիհեն քեշիտե օլունմագ իւզ-րե իւչ գաթ իճրեթի իյֆա իտե-րեք եանի պեհեր քելիմեսինե տա-խիլը վիլաեեթտե 60 բարա վե սա-իր վիլայեթլերտե 3 զրուշ իթա ի-տեճեք օլուր իսկ գապուլ օլունա-ճագ, վե սերլեվհասընտան էվվել միւրսիլի (կեօնտերէնի) թարա-ֆընտան «միւսթաճել» իպարեսի եազըլաճագ տրը։ Վե պունկար-տա երինե պեհեր քելիմեեե իւչ գաթ իճրեթ իլավե օլունաճագ տրը, վե պու թելեկրաֆլար բեսմի թելեկրաֆլարտան սոնրա հեմ-ման քեշիտե գելընաճագ տրը, վե թելեկրաֆլարը սերլեվհասընտան էվվել «ճեվապ իճրեթի վերիմիշ տիր» քելիմեսի պուլունաղը հալտե 10 քելիմեսիք ճեվապ իճրեթի ալընաճագ տրը։

«Իշպու «ճեվապ իճրեթի ա-լընմըշ տրը» իպարեսինին եերինե եալընը «ճեվապը» իպարե գուլ-լանրլաճագ տրը։

«30 քելիմետեն զիյատե օլմա-մագ իւզրե 10 քելիմետեն աշաղը վե եախատ 10 քելիմեսի միւթե-ճամուզ ճեվապ իճրեթի վերիմ-ինք թայեպ օլունտուղու թաղ-տրտե, չու գատտը քելիմե ճե-վապը իպարե եազըլաճագ տրը։ Ճեվապեն թելեկրաֆիանեեե վե-րիլեճեք թելեկրաֆը իճրեթի մերբիլ (կեօնտերէն) օլան մեր-քեզտե եվվելճե բելինեն ալընըշ օլան իճրեթտեն զիյատ հիսապ օլունուրիսե, ֆազլասընեն ճեվապ եազանտան ախաղ վե նոգսան ի-սե թելեկրաֆ մերքեզինտեն պիր չեկ ըետտա օլունմամասը լազըմ կե-լեճեք, վե պունա մախսուս մաթ-պու սենետաթ միւսուլինե տեկին ճեվապը թելեկրաֆլարը միւրսե-լունիզեյհ օլան մերքեզթարաֆը-տան սահիպինե իթա իտիլեճելի սըրատա իշպու ճեվապ իճրեթինե մուգապիլ օլաճագ պիրթելեկրաֆը տախիլեն հեր հանկը մերքեզե օլուր իսկ օսուն, 42 կիւն միւտտեթ զարֆընտա քեշիտե իթմեյե միւ-սելունիզեյհին հագգը օլաճաղընա տաիր մեզքիւր թելեկրաֆ իլե պերապեր քենտիսինե պիր սենետ իրսալ օլունաճագ վե միւրսելունի-լեյհ ճեվապ եազմագ իսթե-մեյուպ տե մեզքիւր սենետի իա-տե իյլեր իսկ, ճեվապ իճրեթի սահիպի թարաֆընա ըետտա օ-լընմագ իւզրե սենետ միւրսիլ պու-լունան մերքեզե բսսթա իլե կեօն-տերիլեճեք տիր։»

ԹԷՎՃԻՀԱԹ

Պենկազի վիլայեթի վալիյի՝ ֆերիգանը քիրամտան Հաճի Բե-ղիտ բաշա հազրեթլերինե,

Բուսումաթ միֆեթթիչը ու-մումիլերինտեն Զօն էֆենտիյե բրիթպէի ուլա սընֆը սանիսի,

Բուսումաթ միֆեթթիչը ու-մումիլերինտեն Բիւչել էֆենտիյե բրիթպէի ուլա սընֆը սանիսի,

Ցարբեի զապթիյե աթըպպա-սընտան Սիմոն էֆենտիյե բրիթ-պէի սալիսե,

Էսկիճե խանէտանընտան Խալիլ բաշայա մերիմիրանլըգ բրիթպէսի իհսան պուլրուլմուշ տրը։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Եանեատան եազըլտրզընա կեօրե, Ֆերիդ Բեհեպ բաշա՝ մահալը մեզքիւր գօմանտանլըզընա թարին օլունարագ օրայա մուվասելեթին-տե, վիլայեթը մեզքիւրեսե մեվ-ճուտ օլան հայտուտլուղու տեֆ-ու բեֆ իթմեյե իւզրե վալի Մուս-թաֆա Ասիմ բաշա հազրեթլերի իլե պերապեր թեսասպիրի չեփ-տե իթթիխազ իտիպ, եշգբեանընը թաագիպինե իբի ալայ ասաքիրի նիզամիյե իլե պիր մրգտար ժան-տարմա զապիթի սեվգ իթմիշ տիր։

Ասաքիրը մերգուժե հայտուտ-լարը գօվալալբպ օրմանլար իչինտե գուշաթմըշ վե չեարտ մուհարե-պելեր իճրա իտերեք պիր խայրի-սինի տերտեսթ իլեմիշ տիր։

Կերեք պու հայտուտլարը իս-թինթագընտան վե կերեք թու-թուլան մեքթուպլարտան, պիր խալի չիֆթլիք սահիպի, թիւճ-ճար, հեբիմ, մեքթեպ խոճասը, բաբաշ, բահիպ վե պաղը տեսբ-թարը մերգուժ հայտուտլարը-լա միւնասեպաթտա պուլունտրգ-լարը անլայլմաղա, իբի բաբաշ իլե պիր հեբիմ հապս օլունուպ, հայտուտլար տա թարապուտա վե մահալը սաիրեեե նեֆի իտիմիշ-լեր տիր։

Պուլգարիս նամ պիր հայտուտ սերքերտեսի իլե իբի ավեեսի էս-նաի թաագիպտե գտթլ օլուն մուշլար տրը։

—

Ինկիլթերրատա էտինպուրկ չեհ-րինտե իբի ֆամիլեայա ճեհեննեմ մաթինասը կեօնտերերեք, մեզ-քիւր ֆամիլեալարը բեք չօգ ա-զալարընը մեճրուհ օլմասընա սե-պեպ օլմագ թեօհմեթիյե մաղնուն պուլունան Շարլ Գասթելլօ նամ պիր ինկիլիզ՝ 20 սենե միւատեթ-լե քիւրեք ճեղասընա հիւքմ օլուն-մուշ տրը։

—

Պու սրրատա Գալաթատա Ռու-սիատան կելմիշ 163 եահուտի ֆա-միլասը պուլունուպ, պունլար Բուսլարը թաատիրաթ վե ի-թիսաֆաթը մալիմեյերինտեն պուրայա հիճրեթ իթմիշեր տիր։ Մեվասաբօյտան տիկեր 11 ֆա-միլեա տահա վիւրուտ իտեճեք օ-լուպ, Ռուսիատա հագգալարընտա վագը օլան գրեագլրգլարտան նաշի տիկեր պիր չօգ եահուտ-լերին տե թիւրքիատա հիճրեթ իտեճեկի իհթիմալտեն տիր։ Պու պեչարելեր գուրու էքմեքտեն պաշգա պիր չեյ եեմեմեքտե, վե կիւնտե հիչ տեիրլ իսկ 1300 օգ-գա եքմեեե միհիթաճ պուլուն-մագտա տրրլար։ Մ. Գամանտո վե սաիր եահուտի համիլեթմեմնտա-նը մերգուժ պիչարելերե իանե իթմեքտե օլուուգլարը կկպի, Տ. Շեվարձ իլե Մ. Պրայմներ տախի իանելեբ Թօրլայարագ մերգուժանը պեպլեմեքտե իմիշլեր։ Բեզալիք եահուտիլերե մուավենեթ իթմեք իւզրե Լօնտրա վե Բարիզտե միւ-թեշեքքիլ եահուտի ճեմիյեթլերի վեքիլլերի տախի եագընտա քիւլ-լիյեթլի իանե իլե Տերսասատեթ կելիպ, Գալաթատաքի սեֆիլ եա-հուտիլերե խալիտեն խալի մուա-վենեթտե պուլունաճագլար տրը։

—

Սելանիքտե նեչը օլունան Ֆաբ կազեթասընը պեեանընա կեօրե, վիլայեթը մեզքիւրեսե եվվելեե սասաքիրը Օսմանիյե թարաֆընտան մաղուպ օլան եշգբեա չեթելերի պու քերբե եինե մեյտանը չեգա-վեթե չբգարագ չուրատա պու-բատա պաղը քիմսելերի տաղա ա-չբրմըշար տրը։ Մեզքիւր եշգբ-եա չեթելերինտեն պիրի իլե ա-սաքիրը Շահանե պեյնինտե վա-գուա կելեն պիր մուհարեպտե հայտուտլարատան 3իւ գաթլ վե պիրի տերսեսթ իտիլմիշ տիր։

—

Եանեատա Աւսթրիա գօնսօլոս-խանեսինին Արնավուտ գավասլ-ըընտան պիրի նեֆսինե սուի գաստ իտուպ, պունուն սեպեպը մեյու-սիեթի նե օլտուղու անլայլմամ-մըշ տրը։

—

Ամերիկա հիւքիւմեթի պու ա-բրա տենիզ ալթընտա գալելեր ին-չասբյա մեշղուլ օլուպ, պու գա-լելեր ալթը թօրբիլի համիլ սեյեար սեֆինելերտեն իպարեթ պուլու-նաճագ, վեհարպ վագթինտե պիր գաչ գուլաճ տենիզին իչինե պա-թբբլարագ, լիւգուսի թագտի-ռինտե մեզքիւր թօրբիլերե ելեք-թրիք վասեթասբյա աթեչ վերի-լեճեք տիր։

—

Ամերմանիատա պիր սեֆինե միւ-ֆեթթիչինտեն տուլ գալմբ օլան պիր գաաբն՝ 50.000 մարգտան ի-պարեթ օլան թեքմիլ սերվեթինի՝ Ամերմանիա իմբերաթօրունուն շախ-սընա թերք ու թեպերրիւ իլեմիշ տիր։

—

Նիս-Եուէ-Հէրզ նամ Ամերիգա կազեթասընեն սահիպը իմթիյազը Մ. Ճելմս կօրտոն Պենեթ՝ քեն-տույե մախսուս Նամանա նամ թե-նեզզիւհ վաբօրունա բաքիպեն լունիսին եվասեթինե տոզրու Տեր-սասատեթ մուվասելեթ իտեճեք տիր։

—

Ֆիլեֆոֆիա կազեթասընեն պե-եանընա կեօրե, մայիս 11ինճի կիճեսի ֆիլիպեսե քօթել—կրա-տիչ նամ մահալտե պիր նաչե պուլունմուշ տրը։ Մագթուլը մերգուժ՝ զեվճեսի իլե մախտում-լարընտան պիրի թարաֆընտան գաթլ օլունմուշ օլուպ, իշպու ճինայեթին սեպեպի տե ֆամիլ-եաճա պաղը միւնազասալար իմիշ։ Մերգուժե գաթիլե դարընը գօ-ճասընը էօլտիւրմեքտեն մագսեաի՝ զեվճինին վազիֆեսինի օղլունա իյֆա իթտիրմեք իմիշ։ Հալպու քի իքինճի մախտումը քեյֆիյեթի բօլիսե խապեր վերմիշ վե իբի ճան-նի տե թեվգիֆի օլունմուշլար տրը։

—

Իբի մահ մեեզունիյեթլե Լօնտ-ռայա կելմիշ օլան Ինկիլթերրա տեվվեթինին Տերսասատեթ ժենե-ռալ գնսօլսը Մ. Ֆավսեթ պու քերբե Տերսասատեթե ավտեթ իս-լեմիշ տիր։

—

Գայսերիյե ըեսիֆ գօմանտանը միրիլիվա Սաֆվեթ բաշա պու-տեֆա չեհրը մեզքիւրե միւթե-վեճճիհեն պուրատան հարեքեթ իլեմիշ տիր։

—

Կուլեր ոբ Մոֆոնեն պեեանընա կեօրե, պու սենենին յունվար այը իպթիտասընտան պերու 3—4 այ զարֆընտա Ռուսիատան 22 միլի-օն ռուպլիք գատար ալթուն վե կիւմիշ ագչե վե քիւլիչե չեգ-մըշ, վե ֆագաթ պունա մուգա-պիլ անճագ 850.000 ռուպլիք ալթուն վե կիւմիշ մեմլիքը մեզ-քիւրեյե իսալ օլունմուշ տրը։

—

Շարգի Ռումելինին պու քերբե թանզիմ օլունան 1883 սենեսի պիւտժեսինտե 3 միլեօն ֆրանգ եանի 130.000 լիրա աչըգ կեօ-թերիմիշ տիր։

—

Կեչեն կիւն Պեյիւք Ատատա Ավսթրիա թեպասընտան պիր ի-թալիանը պիր պերպեր տիւք-քեանընտա սագալ վե պըյրընը թրաշ իթտիրիպ, երմեսի կիւն նայը տենիզ քենարընտա պուլն-տրը վե պունուն էօմրիւ սիկուր-թալը օլուպ ֆագաթ սիկուրթա գումբանեասընեֆսինե սուի գաստ իթմիշ տեեերեք պեսելինի վեր-մեք իսթեմեսիկինտեն, վերեսեսի-սինին տավա իտեճեկի պունտան ագտեմ եազըլմըշ իտի։

Ավսթրիա գօնսօլոսընը թահթը ըիյասեթինտե պուլունան պիր գո-միսիօն՝ կեչեն կիւն ճեգիրեի մեզ-քիւրեեե պիլ ազիմե, մերգուժը-քեյֆիյեթը մաղրուգիյեթինի թահ-գիգ իթմիշ, վե մերգուժը թրաշ օլարգտան սոնրա սերինլենմեք ի-

չիւն տենիզէ կիրտիյի վէ մաղրուզէն վէ ֆաթ իթտիյի անլայշլմիշ, վէ հաթթա մէրգումքն՝ էլպիսէսինի չըգարպպ տենիզ գրեբրնտա պրագտըղը թահգիգ օլընմըշ տը։

Սիկուրթա գումրանէասքնըն չիմտի մէրգումքն ֆամիլէասքնա պէն լիրա վէրէճէյի մէրվի տիր։

—Վիլաեաթը Շահանէտէն պիր գաչքնա պու քէրրէ պիրէր մէարիֆ միւֆէթթիշի թաէն վէ իրսալ գըլընտըղը եաղըմըշ իտի։

Պու պապտէ ալընան թաֆսիլաթա կէօրէ, պու միւֆէթթիշլէր օն նէֆէրտէն իպարէթ օլաճաղը կիպի պիրէր տէ մուավին. լէրի պուլունանաճագ, վէ պունլար Մէարիֆ նէզարէթինտէն ինթիխապ օլրնանաճագլար իսէ տէ, մէմուրիյէթլէրի իրատէի Շահանէթ իլէ թաստիգ պուլրուլանաճագ տըր։ Մէարիֆ միւֆէթթիշի կէօնտէրիլէճէք վիլայէթլէր՝ Սուրիա, Մէլանիք, Իզմիր, Ալան, Էրզրում, Էսրերնէ, Տիյարպէքիր, Ագիզիէ, Մամուրէթ իւլ Ազիզ (Խարբուտ) վէ Հալէպ վիլայէթլէրի տիր։

—Վարնատան կէլէն Ավթրիա բօսթա վարօրուլյա Թրամվայ իտարէսի իշիւն կէմիշ օլան 252 Մաճար պէկիրինի գարայա չըգարմայը Շեէտէնը Խոյնէտ արզու իթմիշ իսէ տէ, Լիման իտարէսի ուսուլը մութթախրդէ իգթիզասընճա պու հագգ մավունաճըլըրն օլտուղունտան Շեէտէն իտարէսինէ պէտան իտէրէք մավունաճըլըրն հագգընը մուհաֆազա էյլէմիշ տիր։

—Էվվէլքի ագշամ իւսթիւ մատանանըն պիրի Գալաթատա մէտրէսէ օգաղընտան կէչէր իքէն, եանքէսքինինն պիրի իւզէրինէ հիւճիւմէթ գուլարընտա պուլունան ելմա քիւբէյի գարբպ ֆիրար իթմիշ տիր։ Սարիգը մէրգում պիչարէ գաստընը գուլաղընը մէմէսինի տախի գօբարմըշ օլտուղունտան, մէզպուրէ պաղըրարագ գուլաղընտան գանլար ագմագտա օլտուղու հալտէ եէրէ տիւշիւպ պայըմըշ, վէ օրատա բասթ կէլէն պիր թանրտըղը թարքընտան սէտեա իլէ խանէսինէ կէօթիւրիւմիւշ տիր։

—Զըգան հաֆթա զարֆընտա Գոնեա վիլայէթինտէն Տախիլիէ նէզարէթինէ կէլէն պիր թելեկրաֆա կէօրէ, վիլայէթին հէր թարքընտա չէքիրկէտէն պիր էսէր գալմամըշ վէ պու մախլուգըն պիրազ վիճուուտի պուլունան Նիկոտ սանճաղընա տախի մէմուրլար սեվգ օլունմուշ տըր։

ԻԼԱՆԱԹ

ԷՎԳԱՖ

Գունտան էվվէլ էվրագը հավատիս իլէ իլան գըլընտըղը վէհճ իլէ 95 սէնէի մալիյէսի գայէթինէ գատտար սաթըլամատան հիսսէյի մէնազիլին խազինէի էվգաֆը Հիւմայունան 97 սէնէսի զաեէթինէ գատտար խազինէի միւշարիէյհատա միւթէչէքքիւլ գօմիսիոնը մախսուսունտան մուսատտագ տուլունաթը սահիհէսինտէն օլուպ թեէտիյէ օլունմատան մէմուրին վէ միւթէգաիտին վէ չըրագլըգ մաչաթը վէ ճէվամի վէ խայրաթը սաիրէ ֆատէմէսի վէ տուակիւի վէզայիֆի վէ թամիրաթ մէսարիֆաթը գուբոն վէ սուրէթլերի ի-լէ իլրատ վէ մասրաֆ վէճհ իլէ ֆիրուխթու իչպու իլանտա մուհարրեր մէնազիլէ թալիպ օլան զէվաթ քէնտի նամընա օլմահան գօչան վէ սուրէթլերի էվվէլա մուհասէպէի ուսումիտէ իտարէսի միւտիրի բիյասէթի թահթընտա չարշէնպիհ կիւնլերի ագտ գըլընան գօմիսիոնրա ուսուլի տարէսինէ թաստիգ իթտիրմէլերի մուգարրեր օղմաղա, զէյրտէ էսամիսի մուհարրեր պուլունան հիսսէյի մէնազիլին մուայեէն օլան տէօրթ հաֆթա միւտտէթը իլանընտան իրինճի հաֆթասը օլան իչպու 1298 սէնէսի մայիսինին 24իւնճիւ բազար իրթէսի կիւնիւնտէն իթթիպարէն պիր հաֆթա զարֆընտա Մահլիմաթ իտարէսինէ միւզաեէտելերի թէքրար իհրա գըլընաճաղընտան, թալիպլերին մաթլուպաթ սէնէտերինի էվվելճէ գօմիսիոնը մէզքիւրէ իպրազ վէ թաստիգ իթտիրտիքտէն սօնրա, էյեամը մէզքիւրէտէ տաիրէի մէզֆիւրէյ միւրաճաաթ իթմէլերի վէ մէնազիլը մէզքիւրէյէ հրսսէտարլարը նագտ իլէ թալիպ օլտուգարը հայտէ, գրլմէթը մուխամմէնէերինտէն մուամէլէի թաատիյէ իհրասը իլէ քէնտիլերինէ թէվֆիզ գըլընաճաղը իքինճի տէֆա օլարագ իլան վէ իմթիար գըլընը։

.. 38.. 1000 (1) Խավաճէ խայրէտտին մէսճիտը չէրիֆի վագֆընտան Եէնի Պաղչէ գուրպինտէ Խավաճէ խայրէտտին մահալլէսինտէ Զըգմաղ Քէչէճիէր օտալարը սօգաղընտա թախմինէն 70 զըրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 գուեուլու միւշթէմիլ պիր պապ ախչապ խարապ մէնզիլին նըսֆ հիսսէպի։

.. 9 .. 4000, Սարաճ Իսհակ ճամիի չերիֆի վագֆընտան Սուլթան Պայազիտ գուրպինտէ Սարրաճ Իսհակ մահալլէսինտէ Զէչմէ սօգաղընտա թէրպիէն 80 զըրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլու վէ 250 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին ըուպ հիսսէսի։

.. 12.. 1250, Բապիա խաթուն վագֆընտան Պէչիքթաշտա ճիհաննիւմա մահալլէսինտէ Պօսթանճը պաչը օսգաղընտա թէրպիէն 120 զըրա պիր գըթա մէնզիլ արսասընն նըֆս հիսսէպի։

.. 7 վէ 9.. 5000, Շէյխ Մէհմէտ էֆէնտի վագֆընտան իսկիտարտա Մուրատ բէյս մահալլէսինտէ ճէմալ էֆէնտի սօգաղընտա թախմինէն 90 զըրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլու վէ 80 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլ վէ թահզընտա պիր պապ տիւքքանընն նըսֆ հիսսէպի։

33 .. 2550, Խատիչէ Սուլթան վագֆընտան Թօքգաբուտա Պաեգիտ աղա մահալլէսինտէ Թօքգաբու ճատտէսինտէ թախմինէն 120 զըրա արսատա մէպնի 4 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլու վէ 500 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ խարապ մէնզիլին ըուպ հիսսէպի։

.. 53 վէ 55 վէ 57 վէ 59 .. 10000, Գարա գատը Ալաէտտին էֆ. վագֆընտան իւսկիւտարտա Թէնպէլ Հաճի Մէհմէտ մահալլէսինտէ Սէլամի Ալի էֆ. ճատտէսինտէ թէրպիէն 160 զըրա արսատա մէպնի 4 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլու վէ 30 զրա աչբգլըզը միւշթէմիլ չէհրիյէ ճէման 122 1/2 զրչ. քիրա. լը 1 պապ ախչապ խարապ մէնզի վէ թահզընտա 3 պապ տիւքքանտան 1 պապ հալաճ տիւքքանընն միւլքիւնիւն նըսֆ հիսսէսիլէ տիկէր պիլա կէտիք իքի պապ աշուրէճի տիւքքանալարընն նըսֆ հիսսէլերի։

.. 1 .. 1311, Յուխան կէօմրիւլի էմինի Հասան աղա վագֆընտան Գասբմ բաշատա Բիյալի բաշի քէ. պիր մահալլէսինտէ Ալթը Ա սօգաղընտա թախմինէն 60 զըրա արսատա մէպնի 2 օտա 1 սուֆա վէ 1 գուլու վէ 200 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին 3 ըուպ հիսսէպի։

.. 6 .. 2500, Պըչագճը Ալաէտտին վագֆընտան Ֆաթիհ գուրպինտէ Հայտարխանէ մահալլէսինտէ Համմամ սօգաղընտա թախմինէն 80 զըրա արսա իւզէրինէ մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ պիր գուեու վէ 60 զըրա պաղչէի միւշթէմիլ պիր պապ ախչապ խարապ մէնզիլին նըսֆ հիսսէսի։

.. 11 .. 833, Բաղիպ Մէհմէտ բաշա վէ Պալի էֆէնտի վագֆընտան Ազսէրայ գուրպինտէ Քէմալ բաշա մահալլէսինտէ Ազա-Եօգուլու սօգաղընտա թախմինէն 250 զըրա վէ տէրուինտէ 1 հավուզու միւշթէմիլ պիր պապ գօնագ պաղչէսինին 12 հիսսէ իթթիպարը իլէ պիր հիսսէսի։

.. 6 .. 1250, Իպնը Մէհաս մահալլէսի իմամընա մէչրուլթէ վագֆընտան Գաբանը տագիգ գուրպինտէ Իպնը Մէհաս մահալլէսինտէ Թէքէէ սօգաղընտա պաղչէ տերուինտէ քէհին թախմինէն 50 զըրա արսա իւզէրինէ մէպնի 1 օտա վէ պիր գուեու վէ 200 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր գըթա մէնզիլին ըուպ հիսսէսի։

.. 40.. 6000, Գազասքէրը էսպագ Ապտիւլ Բահիմ էֆէնտի վագֆընտան Երինէ Գաբանը տագիգ գուրպինտէ Իպնը Մէհաս մահալլէսինտէ Սայիհ բաչա ճատտէսինտէ թախմինէն 150 զըրա արսա իւզէրինէ մէպնի 6 օտա վէ 2 սուֆա վէ 1 գուեու վէ 100 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին 5 հիսսէ իթթիպարը իլէ 1 հիսսէսի։

.. 35 .. 500, Մէրհում Հասան չավուշ չէյմէսի վագֆընտան Եայլա գուրպինտէ Ալյտըն քէթխիւտա մահալլէսինտէ Եայլա ճատտէսինտէ թախմինէն 60 զըրա արսա իւզէրինէ մէպնի 1 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուեու վէ 20 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին 3 հիսսէ իթթիպարը իլէ 1 հիսսէսի։

.. 31 .. 2000 Միւֆթի Ալի ճամիի իթթիհալինտէ էլ Հաճի Մահմուտ չէլմէսի վագֆընտան միւֆթիի համամը գուրպինտէ Քեաթիպ խիսրէվ մահալլէսինտէ Գարա—Սարբգլը ճատտէսինտէ թախմինէն 50 զըրա արսա իւզէրինէ մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլուլու միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին նըսֆ հիսսէսի։

.. 44 .. 812 1/2, Էլ-Հաճ Մէհմիշ էֆէնտի վագֆընտան Զինճիրլի գուլու գուրպինտէ Ալթիգ Ալի բաչա մահալլէսինտէ Կիւլեա սօգաղընտա թախմինէն 70 զըրա արսա իւզէրինէ մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլու վէ 20 զըրա պաղչէյի միւշթէմիլ 1 պապ ախչապ մէնզիլին 40 հիսսէ իթթիպարը իլէ 13 հիսսէսի։

.. 10 . 875, Ահմէտ իպնը Բէսուլլան Իսպքիպպի մահալլէսի իմամ օլանլարա մէչրուլթէ վագֆընտան Ճիպալի գուրպինտէ Իսպքիպի մահալլէսինտէ Քիւչիւք Մուսթաֆա բաչա ճատտէսինտէ թախմինէն 154 զըրա պիր գըթա մէնզիլ արսասընն ըուպ հիսսէսի։

.. 1 .. 5000, Հարէմէյն իւշ Շերիֆէյն վագֆընտանՀայտար գուրպինտէ Յէմիր խան մահալլէսինտէ Բիրի Մէհմէտ բաչա օսգաղընտա թախմինէն 110 զըրա արսա իւզերինէ մէպնի 3 օտա վէ2 սուֆա վէ 1 գուլու վէ 80զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին 16հիսսէ իթթիպարը իլէ 7 հիսսէսի։

.. 37 .. 10000, Սու եօլճու էլ Հաճճ Մէհմէտ աղա վագֆընտան Թօքխանէ գուրպինտէ Ճիհանկիր մահալլէսինտէ Ուզուն-Եօլ օսգաղընտա թախմինէն 120 զըրա արսա իւզերինէ մէպնի 6 օտա վէ 2 սուֆա վէ 1 գուլու վէ 200 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ ախչապ մէնզիլին նըսֆ հիսսէսի։

.. 11 .. 2500, Ալթը-Պօղչազատէ Ահմէտ բաչա վագֆընտան Գասը Զէչմէսի գուրպինտէ Ալթը-Պօղչա մահալլէսինտէ Ալթը-Պօղչա ճատտէսինտէ թախմինէն 120 զըրա արսա իւզերինէ մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլու վէ 15 զըրա աչբգլըզը միւշթէմիլ 1 պապ ախչապ մէնզիլին ըուպ հիսսէսի։

.. 5 .. 750, Խօճա խայրէտտին էֆէնտի վագֆընտան Եէնի-Պաղչէ գուրպինտէ Խօճա խայրէտտին մահալլէսինտէ չըգմաղ Քէչէճիէր օտալարը օսգաղընտա թախմինէն 200 զըրա պիր գըթա մէնզիլ արսասընն նըսֆ հիսսէսի։

.. 7 .. 6250, Հարէմէյն վէ էվգաֆը սաիրէ իլէ մախլութ վագֆընտան Քիւչիւք Մուսթաֆա բաչատա Մօլլա խիրէվ մահալլէսինտէ Գուլու օսգաղընտա թախմինէն 350 զըրա արսա իւզերինէ մէպնի 12 օտա վէ 2 սուֆա վէ 1 գուլու վէ 1 խարապ համմամ վէ 50 զըրա պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պապ մէնզիլին ըուպ հիսսէսի։

.. 49 .. 750, Մուլթան Մէլիմ գուրպինտէ խաթիպ Մուսլիհէտտին մահալլէսինտէ չըգմաղ Զուգուր Պօսթան սօգաղընտա թէրպիէն 50 զըրա արսատա մէպնի 1 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլուեու միւշթէմիլ ախչապ 1 պապ մէնզիլին նըսֆ հիսսէսի։

(1) Ճիւմլէլերին պաչարընտա իւք հիզատտա պուլունան բագգամար մահալիլաթը նիմէրօլարընը, վէ Զինճի հիզատտաքիլէր լիրաի Օսմանի 100 զուրուշտան օլարագ գլյմէթը մուխամմէնէլերինի սիկտիրմէքտէ տիրլէր։

Տօգթոր Սարգիս էֆէնտի Ա. բարաեան՝ կայսերական բժշկական վարժարանին մէջ ուսմունքը աւարտելով Տիբլօմը առնելէն ետքը Բարիզ ուղևորած և հոն ալ տիբլօմ ստանալով երեք տարի մասնաւոր հիանդանոցին մէջ ծառայէ էն լեռոյ, այս անգամ Պոլիս վերադարձած ըլլալով, պատիւ ունի ծանուցանել յարգոյ հասարակութեան թէ իւր բնակութիւնը հաստատած է Եէնի-Գաբու Հիսար Տիպի թիւ 25, ուր երեքշաբթի օրերը ժամը 6էն մինչեւ 9 ամէն կարօտ և աղքատ հիւանդները ձրիապէս պիտի դարմանէ։

Վերոյիշեալ Տոքթորը կը գտնուի նաև ամէն օր ժամը 3էն մինչև 8 Պոլիս կամուրջին դիմացը մեծապատիւ հարուածանօթ Բիւլիւքեան եղբարց դեղարանը, ուր կիրակի օրերը հիւանդները ձրիաբար պիտի ընդունի։ 20—17

Էվգաֆը Հիւմայուն մէճլիսը իտարէսինտէն կէլէն իլան.

Իմարաթը ամիրէ վէ սայիրէ իշիւն լիզումի օլան 235963 չէքի խաթապ կիւրկէն վէ մէչէ գարբշրգ օլմագ վէ 3 այ զարֆընտա թէմամէն էսկիմ օլունուպ, հէր թէպիմ լունան խաթապըն մըգտարը 1000 չէքիյէ պալիզ օլտուգճա, էսմանը մագպուզ սէնէտինին վիւրուտին. տէ պէեաղ մէճիտի 19 զրուշա օյարագ իթա գըլընմագ վէ մէսա ուրիֆը նագլիյէ վէ գանիթարիյէսի միւթեասհիտ ախտ օլմագ շարթը վէ միւնագասա բուսուլասընտա մուհարրեր չէրեաթը սարէ իլէ իհրա օլունան միւնագասասընտա եէնի չէքի հիսապը իլէ պէհէր չէքիսի 15 զրչտա թալի. պի էօհտէսինտէ պուլունտուղընա վէ մայիսին 17ինճի կիւնիւ գարարը վերիլէճէկի իլան իտիլմիշ իսէ տէ, վերիմէեիպ մահը մէզքիւրը 26ճը չարշէնպիհ կիւնիւ գարարը վերիլիպ, սալը կիւնիւ տախի 100տէ 5 գապալ օլուճաղընա պինէն նօգսանը իլէ թալիպ օլանլարն տախի էվգաֆը Հիւմայուն մէճլիսը իտարէսինէ կէլմէ էրի իլան օլունուր։

23 մայիս 98 3—1

Շէհր էմանէթի մէճլիսինտէն կէլէն իլան

Եէտի Դուլէ կազանէսի իչիւն 3 բարմագ գութրընա վէ պէհէրի 9 ինկիլիզ գատէմէսի թուլինտէ 110ատէտ ռիհթէ տէմիր պորու իլէ մաֆէնէր վէ մուսլուգ վէ գէլըն սէքիզ բրաջօլ թագվիզ նըն պիմանագաս իշպու մայիսին 27ինճի բէնճէյնպիհ կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէրէք միւպայեասը մուգարրէր օլմաղա, Թալիպ օլանլարը Շէհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

22 Մայիս 98

غنية اللغات

ՂՈՒՆԵԼԵՐ ԻԻԼ ԼՈՒՂԱԹ

Իշպու քիթապըն 6ընճը ճիւզիւ տախի նէշր օլունմուշ տըր։

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՃԱՋ

ԱՆՏՕՆ ՍԱԳԱԵԱՆ

ԽԸՏԻՎԻՅԷ ԲՕՍԹԱՆ ՎԱԲՕՐԼԱՐԸ ԻՏԱՐԷՍԻ

ՏԷՐՄԱԱՏԷԹՏԷՆ ԻՄԿԷՆՏԷՐԻՃԷՃԷ ՎԷ ԻՄԿԷՆՏԷՐԻՃԷՏԷՆ ՏԷՐՄԱԱՏԷԹԷ

ՀԱՖԹԱՏԱՆ ՊԻՐ ՔԷՐՐԷ ՏՕՂՐՈՒՏԱՆ ՏՕՂՐՈՒՃԱ ԻՇԼԷՐ

ՍԹԱՄՊՕԼՅԱՆ ՀԱՐԷՔԷԹԻ

Հէր ըրլլնպէ ոթլամըրը վուգու պուլուր, վէ Զանագ Գալէ, Միտիլլի, Իզմիր վէ Բիրէյէ օղրար.

ԻՄԿԷՆՏԷՐԻՃԷՃ ՎԻԼԻՐՈՒՏԻ

Հէր բարբէ էրթեսի սապոնլարը վուգու պուլուր, վէ 4 պուչուգ կիւն իճրաի սէյրահաթ իտէր.

ՍՐՃՀԷՐՔ ԳՈՒՅՎԱՎԷՔ

ՄԻԿՈՒՄ ՎԷ



ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ 1862 տէ իյճատ իտուպ պու իսմի վէրմիշ տիր.

Պու իլաճ՝ Հինտիսթանտա, Զինտէ վէ միւսթէմլիքաթտա կէրէք գարա ճիկէրէ թէէսիր իլէեէի վէ կէրէք պիշմիսիմէ պաթը հայաթեէյի թագվիյէ վէ թաչքիմ իտիճի խարիգիւլատէ պիր մուպարիճէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

ֆոսֆաթտան միւրէքքէպ պիր թէրթիպ օլուպ, տրմաղա վէ կէօզէ բէք իյտրը։ Պու իլաճ՝ նէպաթի ալգալոյիտ թապիր օլունան էնգատան միւրէքքէպ բարլագ պիր սու տրը վէ ֆէվգէլատէ գուվվէթ վիրիճի հասսէլէրէմալիք տիր։ Շիմտիքի իլմի քիմեանընէն պա էսէրի օլուպ, իչինտէ հիչ պիր մուզիր վէ տէրէճէսինտէն զիյատ մուսիպ եճգտը, հիչ պիր սուի թէէսսիրտէ պուլունմազ. մէշհուր հէքիմլէր տախի վիճուտուն գուվվէի հայաթիյէսինի թէճտիտ իտէճէք ֆէվգէլատէ պիր գուվվէթէ մալիք օլաղընը վէ պու խուսուստա հիչ մանէնտի օլմատըղընը թաստիգ իթմիշլէրտիր։ Գանը, պէյնի վէ սընըրլարը թազէլէնտիրիր։ Պու իլաճ սուրէթի միւքէմմէլէտ ադա վէ սայիրէնին պիշիճիլէ մուամաթընա վիւսաթ վէ իմման վէրիր, գանը ալա զայպ իթտիրմէզ, վէ պէտէնէն վէ եախատ զիհնին բէք զիյատ չալընըլըգտա եօրկունլուղընը էօնիւնիւ պիրր։ Զիհնէ սէվինճ, սատէթ, բարլագլըգ վէ թէէսիր վէրէն պէյին վէ սընըր վէ ադալէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուտաբ։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

սընըրլարին վէ գանըն հէր նէվի պօզուգլուգլարընը սէրիեան վէ սուրէթի ապայիմիյէտ տէճ թթիկի իչիւն պու կիւնքիւ կիւնտէ վերիլէն պիլճիմէ թէրթիպաթը էն ալաճ տրը։ Սընըրլարլա գանըն պօզուգլուգլարը, էն զիյատ սընըր զայբինը, ուսմամի գուվվէթսիզլիգ ադալ վէ վիճուտ զասֆը, գուլագ խրժլթլարը, գուվվէթ զայպ օլմագ վէ իչտահ գաբանմագ, միյտէ հաղիմանլիգի վէ գարաճկէր հասթալըգլարը, եէլ, սընըրլարտա ադրը, մէրագ, հէր տէրճէճէտ սընըր գուվվէթսիզլիկի, գուվվէի հաֆիզէ զաեաթը, պէյնի եումուշագրընը, քէօթրիսմիլիք, սընթ քէմիքտէքի աղրը, լուսմպակօ եանի կէօպէք սանճաաը, պիեաթիք եանի գայնա սընըրընտա եէրլի պիր ադրը, պէլ վէ մէսանէ խասթալընը, պոսիք զօրու վէ զայրիհիսմ վէ զայրիհիսմ, նէօվպէթլի սրթմա, ըսրաքմազ, թըգնէֆէսլիք, վէրէմ, էսկիմիչ գաղպ հասթալընը, սրրաճա վէ տէրի հասթալընգլարը, ազալէթ զայբինընը, վագրթ սըզ քէօրլիք, էչհասըլ ինսան վիճուտընտա հէր հանկը ազանըն գուվվէի հայաթիյէսինին նօգսանընտան նէչէթ իտէն պիլճիմէճ իլլէթ վէ հասթալըգլար։

—

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻՆԻՆ ԹԷՄՍԻՐԻ

իքի գաթ տրը վէ ասլա պօշա չըգմազ. պիր թարաֆտան պու իլաճ սընընը գուվվէթինի արթըրըր, վէ տիս կէր թարաֆտան գանընն վէ ազալէթին գուվվէթինի թէճտիտ իտէր պիր վասեթա տրը. պինպէրին պու իլաճ զայբի վիճուտլարա գուվվէթ վէրիր վէ հասթալը էօյլէ պիր հալէ կէթիրիր քի, զանն իտէրսին հիչ զայբինը չէքմէմիշ տիր։

Վէնէզուէլա դէ Լա-Գուարա

Պու իլաճ՝ Հինտիսթանտա, Զինտէ վէ միւսթէմլիքաթտա կէրէք գարա ճիկէրէ թէէսիր իլէեէի վէ կէրէք պիշմիսիմէ պաթը հայաթեէյի թագվիյէ վէ թաչքիմ իտիճի խարիգիւլատէ պիր մուպարիճէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

ֆոսֆաթտան միւրէքքէպ պիր թէրթիպ օլուպ, տրմաղա վէ կէօզէ բէք իյտրը։ Պու իլաճ՝ նէպաթի ալգալոյիտ թապիր օլունան էնգատան միւրէքքէպ բարլագ պիր սու տրը վէ ֆէվգէլատէ գուվվէթ վիրիճի հասսէլէրէմալիք տիր։ Շիմտիքի իլմի քիմեանընէն ալա էսէրի օլուպ, իչինտէ հիչ պիր մուզիր վէ տէրէճէսինտէն զիյատ մուսիպ եճգտը, հիչ պիր սուի թէէսսիրտէ պուլունմազ. մէշհուր հէքիմլէր տախի վիճուտուն գուվվէի հայաթիյէսինի թէճտիտ իտէճէք ֆէվգէլատէ պիր գուվվէթէ մալիք օլաղընը վէ պու խուսուստա հիչ մանէնտի օլմատըղընը թաստիգ իթմիշլէրտիր։ Գանը, պէյնի վէ սընըրլարը թազէլէնտիրիր։ Պու իլաճ սուրէթի միւքէմմէլէտ ադա վէ սայիրէնին պիշիճիլէ մուամաթընա վիւսաթ վէ իմման վէրիր, գանը ալա զայպ իթտիրմէզ, վէ պէտէնէն վէ եախատ զիհնին բէք զիյատ չալընըլըգտա եօրկունլուղընը էօնիւնիւ պիրր։ Զիհնէ սէվինճ, սատէթ, բարլագլըգ վէ թէէսիր վէրէն պէյին վէ սընըր վէ ադալէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուտաբ։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

սընըրլարին վէ գանըն հէր նէվի պօզուգլուգլարընը սէրիեան վէ սուրէթի ապայիմիյէտ տէճ թթիկի իչիւն պու կիւնքիւ կիւնտէ վերիլէն պիլճիմէճ թէրթիպաթը էն ալաճ տրը։ Սընըրլարլա գանըն պօզուգլուգլարը, էն զիյատ սընըր զայբինը, ուսմամի գուվվէթսիզլիգ ադալ վէ վիճուտ զասֆը, գուլագ խրժլթլարը, գուվվէթ զայպ օլմագ վէ իչտահ գաբանմագ, միյտէ հաղիմանլիգի վէ գարաճկէր հասթալըգլարը, եէլ, սընըրլարտա ադրը, մէրագ, հէր տէրճէճէտ սընըր գուվվէթսիզլիկի, գուվվէի հաֆիզէ զաեաթը, պէյնի եումուշագրընը, քէօթրիսմիլիք, սընթ քէմիքտէքի աղրը, լուսմպակօ եանի կէօպէք սանճաաը, պիեաթիք եանի գայնա սընըրընտա եէրլի պիր ադրը, պէլ վէ մէսանէ խասթալընը, պոսիք զօրու վէ զայրիհիսմ վէ զայրիհիսմ, նէօվպէթլի սրթմա, ըսրաքմազ, թըգնէֆէսլիք, վէրէմ, էսկիմիչ գաղպ հասթալընը, սրրաճա վէ տէրի հասթալընգլարը, ազալէթ զայբինընը, վագրթ սըզ քէօրլիք, էչհասըլ ինսան վիճուտընտա հէր հանկը ազանըն գուվվէի հայաթիյէսինին նօգսանընտան նէչէթ իտէն պիլճիմէճ իլլէթ վէ հասթալըգլար։

—

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻՆԻՆ ԹԷՄՍԻՐԻ

իքի գաթ տրը վէ ասլա պօշա չըգմազ. պիր թարաֆտան պու իլաճ սընընը գուվվէթինի արթըրըր, վէ տիս կէր թարաֆտան գանընն վէ ազալէթին գուվվէթինի թէճտիտ իտէր պիր վասեթա տրը. պինպէրին պու իլաճ զայբի վիճուտլարա գուվվէթ վէրիր վէ հասթալը էօյլէ պիր հալէ կէթիրիր քի, զանն իտէրսին հիչ զայբինը չէքմէմիշ տիր։

Վէնէզուէլա դէ Լա-Գուարա

Պու իլաճ՝ Հինտիսթանտա, Զինտէ վէ միւսթէմլիքաթտա կէրէք գարա ճիկէրէ թէէսիր իլէեէի վէ կէրէք պիշմիսիմէ պաթը հայաթեէյի թագվիյէ վէ թաչքիմ իտիճի խարիգիւլատէ պիր մուպարիճէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

ֆոսֆաթտան միւրէքքէպ պիր թէրթիպ օլուպ, տրմաղա վէ կէօզէ բէք իյտրը։ Պու իլաճ՝ նէպաթի ալգալոյիտ թապիր օլունան էնգատան միւրէքքէպ բարլագ պիր սու տրը վէ ֆէվգէլատէ գուվվէթ վիրիճի հասսէլէրէմալիք տիր։ Շիմտիքի իլմի քիմեանընէն ալա էսէրի օլուպ, իչինտէ հիչ պիր մուզիր վէ տէրէճէսինտէն զիյատ մուսիպ եճգտը, հիչ պիր սուի թէէսսիրտէ պուլունմազ. մէշհուր հէքիմլէր տախի վիճուտուն գուվվէի հայաթիյէսինի թէճտիտ իտէճէք ֆէվգէլատէ պիր գուվվէթէ մալիք օլաղընը վէ պու խուսուստա հիչ մանէնտի օլմատըղընը թաստիգ իթմիշլէրտիր։ Գանը, պէյնի վէ սընըրլարը թազէլէնտիրիր։ Պու իլաճ սուրէթի միւքէմմէլէտ ադա վէ սայիրէնին պիշիճիլէ մուամաթընա վիւսաթ վէ իմման վէրիր, գանը ալա զայպ իթտիրմէզ, վէ պէտէնէն վէ եախատ զիհնին բէք զիյատ չալընըլըգտա եօրկունլուղընը էօնիւնիւ պիրր։ Զիհնէ սէվինճ, սատէթ, բարլագլըգ վէ թէէսիր վէրէն պէյին վէ սընըր վէ ադալէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուտաբ։

ՎԻԼԼԷՆԷՎԷ ԴԷ ԼԱ-ԳՈՒԱՐԱ

Պու կիւնքի կիւնտէ պէյին վէ գարաճկէր հասթալըգլարընտան վէ միյտէ ֆէսատընտան պինէրէճէ ինսան էօլմէքտէ օլուպ, պու հասթալըգլար հայաթը ինանդան քէօքիւնիւ գուրուտուրլար։ Մէկզիր հասթալըգլար՝ բէք չօգ տիրայէթլի զէվաթ իւզերինէ ֆէնա թէէսիր իտուպզիրա անլէր իչիւն հայաթ սէվինճի վէ ֆայտէլի օլաճագ եէրտէ պիր եիւք օլուր։ Իլթէ պու կիպի հասթալըգլար չէքէն բէք չօգ զէվաթ շահատէթ իտէրլէր քի, ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ հէր նէ սուրէթտէ օլուր իսէ օլսուն զուհուրա կէլմիշ օլան միտէ ֆէսատընա վէ գարաճկէր հասթալըգընա գարշը պու կիւնէ գատտար պուլունմուշ օլան տիկէր հէր նէվի իլաճտան իւսթիւն տիր։ Իչտահ ասլար վէ միտէյի տիւզէթտիրիր։ Թէէսսիրի տէ բէք չարուգ վէ մուհգագ սուրէթտէ կէօրիւիւր. էօյլէ քի, էօմիր սէօնմէք տէրէճէսինէ կէլտիյինտէ վէ զիհնն տախի վիճուտընը թէէսիրինտէն սոյքի ահմագլըգ հալինէ տիւշտիյինտէ, պու գուվվէլի իլաճտան պիր գայ տէճ ալըվէթա, հասթանըն մէյուսիյէթի տէճ նընճր վէ կէրէք վիճուտը վէ կէրէք զիհնի քէսպը գուվվէթ իտէր։

ԵԻՐՄԻ ՍԷՆԷԼԻՔ ԹԷՃՐԻՒՊԼԷՐ խուսուսաթը մէզքիւրէյի խպպի իտուպ, պուտան մատա տիւնանընն հէր միլլէթինտէն միւթէպէր ֆամիլեալարը, վէ զէվաթը միւթէչիթէ՝ զիբ օլունան մուհասէնաթը կէօրմիշ օլտուգլարընտան, պուտա սէրպէսթճէ չահատէթ իտէրլէր։

Տիւնեանընն հէր էճզաճըրը, պու իլաճըն պիր չիչէսինի 4 ս. 6 տ վէ 11ս. ֆիյաթընտա ֆիրուխթ իտէրլէր։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՐ. Պէհէր չիչէնին իւզերինտէ ինկիլիզ հիւքիմէթի թարաֆընտան պիր պանտրոլ եաբըլըրըմըշ օլուպ, պու պանտրօլուն իւզերինտէ տէ հարմէթլու գրբպիցա հապրէթլէրինին միւթէպէր գօմիսէրլէրի էմրի իլէ «ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻ, Լօնտոն, Էնկլէնտ» քէլիմէլէրի ինկիլիզճէ օլարագ եազըլմըշ տըր։ Իկէր պու եազը օքմազա գալպ տըր։

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ

Թարաֆընտան իմալ օլունմուշ տըր.

Պայ Հավդատա 52 Նօ. Կէսֆօրտ Ըսթրրիթտէ

ԼՕՆՏՕՆ Ն. ՈՒ. ԷՆԿԼԷՆ